

ՄԱՐԶԻԿ

հսլս

Մարզիկ

مجلة رياضية شهرية
تصدرها جمعية الهومنتمن بيروت

marzig

SPORTS MAGAZINE

ԻԹ՝ ՏԱՐԻ, 2010, ԹԻԻ 2 (322) - VOL. XXIX N° 2 السنة التاسعة والعشرون - العدد الثاني

ԲՈՒՆՈՐԻՍ ՄՈՆՏԻԱԼԸ



FIFA
WORLD CUP SOUTH AFRICA 2010

2010 ՄՈՆԻՏԻՆԻ ԽՄԲԱԿՆԵՐԸ

Ա.



ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՓՐԻԿԷ



ՄԵՔՍԻԿԱ



ՈՒՐՈՒԿՈՒԷՅ



ՖՐԱՆՍԱ

Բ.



ԱՐՇԵՆՐԻՆ



ՆԻՃԵՐԻԱ



ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲՈՐԷԱ



ՅՈՒՆԱՍԱՆ

Գ.



ԱՆԳԼԻԱ



Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐ



ՈՒՃԵՐԻԱ



ՍԼՈՎԵՆԻԱ

Դ.



ԳԵՐՄԱՆԻԱ




ԱՒՍՏՐԱԼԻԱ



ՍԵՐԴԻԱ



ԴԱՆԱ



Ե.

-  ՀՈՒԼՆԵՏԱ
-  ԴԱՆԻԱ
-  ՃԱՓՈՆ
-  ՔԱՄԵՐՈՒՆ





Զ.

-  ԻՏԱԼԻԱ
-  ՓԱՐԱԿՈՒԷՅ
-  ՆՈՐ ԶԵԼԱՆԴԱ
-  ՍԼՈՎԱԲԻԱ

Է.

-  ՊԻԼՁԻԼ
-  ՀՐԻՄԻՍՏԱՅԻՆ ՔՈՐԷԱ
-  ՓՂՈՍԿՐԵԱՅ ԱՓՈՒՆԷ
-  ՓՈՐՊՈՐԿԱԼ

Ը.

-  ՍՊԱՆԻԱ
-  ԶՈՒԻՅԵՐԻԱ
-  ՀՈՆՏՈՒՐԱՍ
-  ԶԻԼԻ



Մարզական ամսաթերթ
 Զրատարակութիւն՝ Զ.Մ.Ը.Մ.ի
 ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

ԻԹ. ՏԱՐԻ, 2010, ԹԻԻ 2 (332)

ԽՄԲԱԳԻՐ
 Կիզէն Աւագեան

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՍ
 Սեդա Պէշլեան, Սեւան Նազարեան

«ՄԱՐԶԻԿ»Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
 Պատրիկ Կիլպէնկեան
 Արօ Մոսիկեան

Գօգօ Մկրտիչեան
 Վահան Դամամճեան
 Տիրան Շահինեան
 Սալբի Ճէճէեան
 Վահէ Թանաշեան

«ՄԱՐԶԻԿ»Ի ԱՅՍ ԹԻԻԸ
 2010-ի մոնտիալին յատկացուած

«Մարզիկ»ի այս յատուկ թիւը
 պատրաստուած է թերթին
 միջազգային մարզական
 կեանքի աշխատակից՝
 Գէորգ Թորոյեանի կողմէ:

Էջադրում - Չարեհ Զօրէքճեան
 Colour Separation - Photogravure Paklayan
 Կողքի Չեւաւորում Տպագրութիւն



ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԱՍՑԷ
 Պուրճ Դամուտ, Ճինիշեանի Թաղ
 «Սեւան» Շէնք, Գ. Յարկ
 Դեռ: 01/248043, Fax: 01/260117
 E-mail: marzig@homenetmen.org
 P.O. Box: 80486 B. Hammoud, Lebanon

ՑՐԻՈՒՄ

Լիբանանի մէջ թերթին
 հատավաճառի սակն է 3000 Լ.ո.:
 Տարեկան բաժանորդագրութեան սակ
 ճշդուած է 35000 Լ.ո.:

Լիբանանէն դուրս թերթին
 բաժանորդագրութիւնը
 կը կատարեն Զ.Մ.Ը.Մ.ի Մեկուսի
 եւ Շրջանային Վարչութիւնները:
 Թերթը ուղղակի Լիբանանէն
 կը ստացուի անձնական
 բաժանորդագրութեամբ
 (Տարեկան սակ՝ Միջին Արեւելեան
 եւ Եւրոպական երկիրներ \$50,
 Ամերիկա եւ Աւստրալիա՝ \$55):

2010-Ի ՄՈՆՏԻԱԼԻ ԶՏՈՒՄԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՊԱՏԿԵՐԸ



Մոնտիալի գտումի մրցումներուն մասնակցեցան 203 երկիրներ, 53 երկիր՝ Եւրոպայէն, 52՝ Ափրիկէէն, 10՝ Հարաւային Ամերիկայէն, 10՝ Ովկիանիայէն, 43՝ Ասիայէն եւ 35՝ Հիւսիսային եւ Կեդրոնական Ամերիկայէն:

Իբրեւ կազմակերպիչ երկիր, Հարաւային Ափրիկէ առանց գտումի մրցումներ կատարելու կը մասնակցի մոնտիալին: Նշենք, որ այս տարի, առաջին անգամ ըլլալով, նախկին ախոյեանը իր մասնակցութիւնը բերաւ գտումի մրցումներուն:

Զտումի առաջին մրցումը տեղի ունեցաւ 25 Օգոստոս 2007ին, իսկ վերջինը՝ 18 Նոյեմբեր 2009ին: Ընդամէնը կատարուեցան 848 մրցումներ, որոնց ընթացքին նշանակուեցան 2337 կոլեր:

Ափրիկէի գօտին սկզբնական հանգրուանին բաժնուեցաւ 12 խմբակներու, որոնց պարագլուխի դիրքերը գրաւող խումբերը եւ լաւագոյն 8 խումբերը, որոնք գրաւած էին իրենց խմբակներուն 2րդ դիրքերը, անցան երկրորդ հանգրուան, ուր բաժնուեցան հինգ խմբակներու: Այս հինգ խմբակներուն առաջին դիրքերը գրաւող խումբերը՝ Նիժերիա, Ալձերիա, Քամերուն, Փղոսկրեայ Ափունք եւ Ղանա հասան մոնտիալի աւարտական խաղերուն: Կատարուեցան 199 մրցումներ եւ նշանակուեցան 506 կոլեր: Ափրիկէէն առաւելագոյն կոլեր նշանակող կազմը եղաւ Փղոսկրեայ Ափունքը՝ 29 կոլ,

իսկ լաւագոյն կոլ-սքորըն էր Մուսուսի Տականօ, Պուրքինա Ֆասոյէն՝ 12 կոլով:

Մոնտիալի գտումի մրցումներուն Ասիայէն իրենց մասնակցութիւնը բերին 43 երկիրներ: Առաջին երկու հանգրուաններու մրցումները կատարուեցան երթ ու դարձի դրութեամբ, ապա՝ խմբակային: Ի վերջոյ, լաւագոյն տասը խումբերը բաժնուեցան երկու խմբակի, որոնց առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը հասան մոնտիալի: Աւստրալիա, Ճափոն, Հիւսիսային եւ Հարաւային Քորէա: Երրորդ լաւագոյն դիրքերը գրաւողները (Պահէճն եւ Մէուտական Արաբիա) իրարու դէմ մրցելէ ետք, յաղթանակ տարաւ Պահէճնը: Ան մրցեցաւ Ովկիանիոյ խմբակին առաջին դիրքը գրաւող երկրին՝ Նոր Զելանտայի հետ եւ պարտուելէ ետք, դուրս մնաց եւ Նոր Զելանտա հասաւ մոնտիալի: Կատարուեցան 144 մրցումներ եւ նշանակուեցան 374 կոլեր: Ասիոյ խմբակին լաւագոյն կոլ-սքորըններն էին Մարալու Շայքամատի (Թայլանտ) եւ Մաքսիմ Շաթշիխ (Ուզպէքիստան)՝ ճական կոլով:



Եւրոպայի գօտիէն 53 երկիրներ բաժնուեցան 9 խմբակներու: Ութը խմբակները բաղկացան 6 խումբերէ: Այս խմբակներուն առաջին դիրքերը գրաւող խումբերը հասան մոնտիալի: Իսկ երկրորդ դիրքերը գրաւող խումբերը վիճակաճգութեամբ իրարու դէմ մրցեցան, երթ ու դարձի դրութեամբ, եւ ութ խումբէն չորսը անցաւ մոնտիալի: Իսկ 9րդ խմբակին միայն առաջին դիրք-

քը գրաւող երկիրը հասաւ մոնտիալի: Եւրոպայէն մոնտիալի կը մասնակցին Դանիա, Զուիցերիա, Սլովաքիա, Գերմանիա, Սպանիա, Անգլիա, Սերպիա, Իտալիա, Հոլանտա, Ֆրանսա, Փորթուգալ, Յունաստան եւ Սլովենիա: Կատարուեցան 268 մրցումներ, նշանակուեցան 725 կոլեր: Անգլիա նշանակեց առաւելագոյն կոլերը՝ 36 կոլ: Այս գօտիին կողմերը եղաւ յոյն Թէոֆանիս Կեքաս՝ 10 կոլով:

Կեղրոնական եւ Հիւսիսային Ամերիկայէն գտումի մրցումներուն մասնակցեցան 35 երկիրներ: Առաջին հանգրուանը կատարուեցաւ երթ ու դարձի դրութեամբ, իսկ երկրորդ եւ երրորդ հանգրուանները՝ խմբակային դրութեամբ: Երրորդ հանգրուանի յաղթական խումբերէն կազմուեցաւ չորրորդ հանգրուանի խմբակը, բաղկացած վեց երկիրներէ, որոնց առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը իրաւունք ստացան մասնակցելու մոնտիալին, իսկ չորրորդ դիրքը գրաւողը պիտի մրցէր Հարաւային Ամերիկայի խմբակին հինգերորդ դիրքը գրաւողին դէմ: Չորրորդ հանգրուանի մրցումներու աւարտին, Միացեալ Նահանգներ, Մեքսիքա եւ Հոնտուրաս հասան մոնտիալի: Քոսթա Ռիքա մրցեցաւ Ուրուկուէյի դէմ եւ երկու մրցումի գումարով 2-1 արդիւնքով պարտուեցաւ: Այս գօտիէն ներս



կատարուեցան 109 խաղեր, նշանակուեցան 349 կոլեր: Կողմերըն է Ռուսիա Քորայլս (Սալվատոր)՝ 8 կոլով:

Ովկիանիոյ գօտիէն ներս մրցումները կատարուեցան երկու հանգրուանով: Առաջին հանգրուանին խումբերը բաժնուեցան երկու խմբակի, որոնց առաջին երկու դիրքերը գրաւողները անցան երկրորդ հանգրուան: Երկրորդ հանգրուանին, խմբակին առաջին դիրքը գրաւողը՝ Նոր Զեյլանտա մրցելէ ետք Ասիոյ ներկայացուցիչին դէմ, հասաւ մոնտիալի: Այս գօտիին մէջ կատարուեցան 38 մրցումներ, նշանակուեցան 150 կոլեր: Առաւելագոյն կոլ նշանակող մարզիկը Ֆիճիցի Օսէա Վաքաթիբալասոն է՝ 12 կոլով:

Հարաւային Ամերիկայի գօտիէն ներս, գտումի մրցումներուն մասնակցեցան տասը երկիրներ: Առաջին չորս դիրքը գրաւող երկիրները՝ Պրագիլ, Չիլի, Փարակուէյ եւ Արժանթին հասան աւարտականներուն: Իսկ Ուրուկուէյ, որ գրաւեց հինգերորդ դիրքը, մրցեցաւ Քոսթա Ռիքայի դէմ, եւ յաղթելէ ետք անոր՝ ապահովեց իր տոմսը: Այս գօտիէն ներս կատարուեցան 92 մրցումներ, նշանակուեցան 234 կոլեր: Առաւելագոյն կոլեր նշանակող մարզիկն էր չիլիցի Ումպէրթօ Սուազօ՝ 10 կոլով:


ARMENIA

for private and group trips


www.saberatours.fr


- Direct Flights
PARIS
YEREVAN
PARIS
- Select your Journey
- Guided Tours for 8 Days or 12 Days

Saberatours Sevan Voyages




WITH THE COLLABORATION OF THE NEW AIRLINE COMPANY







11, rue des Pyramides
75001 Paris
tel 331 42 96 10 10
fax 331 42 96 18 77
saberatours@selectour.com



48, rue de la Liberté
69003 Lyon
tel 334 78 60 13 66
fax 334 78 60 92 26
sevan@selectour.com



67, La Canebière
13001 Marseille
tel 334 95 09 30 60
fax 334 95 09 30 61
marseille@wasteels.fr



32-38, rue Hamrabadoutian
Yerevan
tel 374 10 52 55 55
fax 374 10 56 40 30
saber@arminco.com



ՀԱՐԱԼԱՅԻՆ ԱՓՐԻԿԷ

Հարալային Ափրիկէ միջազգային իր առաջին մրցումը կատարած է 1906ին եւ 1-0 արդիւնքով յաղթած է Արժանթինի: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է Աւստրալիոյ դէմ, 1955ին, 8-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնները կրած է Աւստրալիայէն (1947ին)՝ 5-1 արդիւնքով, Մեքսիքայէն (1993ին)՝ 4-0 արդիւնքով, Միացեալ Նահանգներէն (2000ին)՝ 4-0 արդիւնքով եւ Նիճերիայէն (2004ին)՝ 4-0 արդիւնքով: Երկու անգամ մասնակցած է մոնտիալի: Կատարած է վեց մրցում (1 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ 3 պարտութիւն): Նշանակած է 8 կոլ, ստացած է 11 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկն է Աարոն Մոքենա (94 մրցում), իսկ խումբին կոլւսորդըն է Պէննի Մըքքարթի՝ 32 կոլով: Ներկայիս Հարալային Ափրիկէի մարզիչն է Քարլոս Ալպերթո Փարէյրա:

Հարալային Ափրիկէ, իբրեւ կազմակերպիչ երկիր,



առանց գտումի մրցումներ կատարելու կը մասնակցի մոնտիալին: Նախապէս, 1998ին եւ 2002ին մասնակցած Հարալային Ափրիկէ պիտի փորձէ պատուաբեր արդիւնքներ արձանագրել եւ դո՛ւ ձգել իր համակիրները: Պրագիլը մարզիչ Փարէյրա, որ նախապէս մոնտիալներու ընթացքին մարզած է Պրագիլը, Քուէյթի, Սէուտական Արաբիան եւ ԱՄՖԻՐՈՒԹԻՆԵՆՆԵՐԸ, կը նրկատուի յաջող մարզիչ մը: Ան խումբը կազմած է տեղական ակումբներու մաս կազմող մարզիկներէ: Սակայն պէտք է

ընդգծել, որ Հարալային Ափրիկէի արդիւնքները սկսած են նահանջ արձանագրել ափրիկեան մակարդակի վրայ: Ափրիկէի ազգային խումբերու ախոյեանութեան, վերջին երեք մրցաշարքերուն անոնք առաջին հանգրուանէն դուրս մնացած են: Այս մէկը մեծ հարցականներ կը ստեղծէ անոնց կարողականութեան եւ մակարդակին շուրջ:

Մարզիչ Քարլոս Փարէյրա բերդապահութիւնը պիտի վրատահի Մոնիպ ժողէֆսի (Օրլանտո Փիրաթէս), Շու Այպ Ուոլթըրզի (Մարիպուրկ Եունայթըրա) եւ Իթումեյինկ Խիւնի (Քայզըր Չիֆզ): Երեք բերդապահներն ալ հաւասար առիթը ունին հիմնական կազմին հետ դաշտ ներկայանալու:

Յետսպաս գիծի ամէնէն փորձառուներն են Մաթէու Պուլթը եւ Միպոնիզո Կաքսան (Մամերտի Սանտաունգ): Իսկ Լուքաս Թուալան (Օրլանտո Փիրաթէս), Պոնկանի Խումար (Սուփըր Սիփը Եունայթըրա), Ինոսոնթ Մըլլետտէ եւ Սիանտա Խուլու (Մամերտի Սանտաունգ) եւ Միպոնիկա Սանկ-

ուէնի (Կոլտըն էրոուզ) պիտի ամբողջացնեն յետսպաս գիծը:

Միջնապահ եռեակը կը բաղկանայ Սըրփրայզ Մորրիլէ (Մամերտի Սանտաունգ), Թեքո Մոտիլէ (Օրլանտո Փիրաթէս) եւ Միֆիուէ (Չապայալայէ (Քայզըր Չիֆզ): Գործունեայ միջնապահներ են նաեւ Լէնս Տէյվիտզը (Այաքս Քէյփ Թաուն), Լեպոհանկ Մաքոենան (Մամերտի Սանտաունգ) եւ Յրանքլին Քէյլը (Սուփըր Սիփը Եունայթըրա):

Յառաջապահ գիծի անփոխարինելի զոյգը կը կազմեն Քաթլեկո Մֆեյան (Մամերտի Սանտաունգ) եւ Միպոնիկա Նոմվեթէն (Մորոքա Սուալուուզ): Փոխարինողներ են Քաթլեկո Մաշեկոն եւ Կըրթ Շուալքուիք (Օրլանտո Փիրաթէս):

Հարալային Ափրիկէ մաս կը կազմէ մոնտիալի առաջին խմբակին: Յունիս 11ին մոնտիալի բացման մրցումը պիտի կատարուի Հարալային Ափրիկէի եւ Մեքսիքայի միջեւ: Այս մրցումը կարեւոր պիտի ըլլայ ափրիկեցիներուն համար: Պարտութիւնը պիտի յուսալքէ զանոնք եւ երկրորդ հանգրուան անցնելու անոնք յոյսերը պիտի նուազին: Անոնց յաջորդ մրցակիցը տոկուն եւ կարծր խաղաճոճով ուրուկուէյցիք են, որոնք եւս Ափրիկէ չեն եկած միայն երեք մրցում կատարելու: Իսկ խմբակին չորրորդ կազմը Յրանսան է, որուն «երազն» է բաժակը կրկին տանիլ Յրանսա: Ահա այս խմբակիցներուն մէջ, ափրիկեցիք իրենց համեստ կարողութիւններով պիտի փորձեն դերազանցել իրենք զիրենք եւ հասնիլ բարձր դիրքերու:



ՄԵՔՄԻՔԱ

Մեքսիկացի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Կուալիֆայինգի դեմ՝ 1923ին եւ յաղթած է 3-2 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը տարած է Պահամասի դէմ, 1987ին, 13-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Անգլիայէն, 1961ին, 8-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է 13 անգամ: Կատարած է 45 մրցում (11 յաղթանակ, 12 հաւասարութիւն եւ 22 պարտութիւն): Նշանակած է 48 կոլ, ստացած է՝ 82: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Քլաուտիո Սուարէզ (178 անգամ), իսկ խումբին կոլսորորն է Եարէտ Պորկեթի՛ի՝ 46 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Սալիէր Ակիրէ:

Մեքսիկացի ֆուտպուր իր զարթոնքը կը սկսի ապրիլ 1986ի մոնտիալէն ետք: Մինչեւ այդ թուականը Մեքսիքա ութը անգամ մասնակցած էր մոնտիալներու, սակայն անոր դերը

եղած էր լուսանցքային: Նոյնիսկ 1970ին, երբ մոնտիալը առաջին անգամ տեղի ունեցաւ Մեքսիքայի մէջ, մեքսիքացիք չկրցան դրական արդիւնքներ արձանագրել: 1986ի մոնտիալը եղաւ անկիւնադարձային: Այս մոնտիալը կը մնայ Մեքսիքայի ամէնէն յաջող մոնտիալը: Անոնք առանց պարտութեան դուրս մնացին մոնտիալէն, երբ 1/8 աւարտականին փենալթիներով պարտուեցան Գերմանիայէն: Այդ մոնտիալէն ետք, ճիշդ է որ մեքսիքացիք մեծ յաջողութիւններ չեն արձանագրած մոնտիալներուն, սակայն անոնք արդէն դժուար մրցակիցներ են եւ ի վիճակի յաղթանակ տանելու որեւէ խումբի դէմ:

Ազգային խումբը կազմուած է համեմատաբար «տեղացի» մարզիկներով: Բերդապահի պաշտօնը կրնայ վստահուիլ «տարեց» Օզվալտո Սանչէզի (Մանթոս) կամ Օսքար Փերէզի (Չիափազ): Սակայն երիտասարդ բերդապահ Կիլերմօ Օլոն (Ամերիկա) նոյալէս կրնայ նկատի առնուիլ իբրեւ հիմնական մարզիկ:

Պաշտպանողականը պիտի ղեկավարէ Պարսերոնայի փորձառու եւ տոկուն մարզիկ Ռաֆայէլ Մարքէզ: Մարքէզ ոչ միայն պաշտպան է, այլ նաեւ՝ կոլեր նշանակող մարզիկ: Ան ծանօթ է հեռուէն կոլեր նշանակելու կարողութեամբ: Ան իր կողքին պիտի ունենայ Ճոնի Մակայոնը (Կուաալախարա), Քարլոս Սալսիտոն (Փ.Մ.Վ.), Ռիքարտօ Օսորիոն (Շիլոթիկարթ), Խոսէ Քասթրօն (Ու.Ա.Ն.Լ.), Յրանսիքօ Ռոտրիկէզը (Փ.Մ.Վ.) եւ Յոսթօ Փինթոն (Քրուզ Ազուլ): Հոս հիմնականին մէջ դերակատար պիտի ըլլան «օտարականները», ինչ որ կը նշանակէ թէ Մեքսիքայի պաշտպանողականը բաւական ամուր պիտի ըլլայ եւ մրցակից կազմերը բաւական քրտինք պիտի թափեն կոլ նշանակելու համար անոնց բերդէն ներս:

Միջնապահ գիծի ամէնէն փորձառու մարզիկները Ժեռարտօ Թորատոն (Քրուզ Ազուլ) եւ Քոթեմօր Պլանքոն են (Վերաքրուզ): Անոնք շարժիչ ուժն են միջնապահ գիծին: Անոնց կրնայ միանալ Անտրէս Կուարտատոն (Տեփօրթիւօ), Լուիզ Փերէզը (Մոնթէրի) եւ ազգային խումբին ամէնէն փորձառու խաղացող Փաւէլ Փարտոն (Ամերիքա): Փարտօ արդէն իսկ 148 անգամ կրած է ազգային խումբի շապիկը եւ հաւանական է որ նոր մրցանիշ արձանագրէ:

Յառաջապահ Յրանսիքօ Փալենսիա (Ունամ) ամէնէն վստահելի եւ փորձառուն է: Անոր կողքին է նոյնպէս փորձառու եւ ճարպիկ Օմար Պրաւոն (Կուաալախարա): Այս զոյգին պիտի օգնեն Կիլերմօ Յրանքոն (Ուէսթ Համ), Սեզար Վիլալուզը (Քրուզ Ազուլ), Քարլոս Էսքիվէլը (Թո-



լուքա) եւ Խուան Քաչոն (Փաչուքա):

Մեքսիքացիք դժուար առաքելութիւն մը ունին այս մոնտիալին: Նախ անոնք պիտի փորձեն իրենց պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով հասնիլ կիսաւարտականին: Բայց նախ անոնք պէտք է մաքրեն իրենց հաշիւները իրենց խմբակիցներուն հետ: Կազմակերպիչ երկիրը՝ Հարաւային Աֆրիկէ վստահաբար ջանք պիտի չինայ զէթ մոնտիալի բացման մրցումին Մեքսիքայի դէմ: Ուրուկուէյցիք ծանօթ են իրենց կարծր եւ տոկուն կազմով: Անոնք նոյնքան դժուար գրիչող կազմ են: Իսկ Յրանսա ոչ միայն պիտի փորձէ անցնիլ յաջող հանգրուան, այլ անոր «ախորժակները» աւելի հեռու են, մինչեւ անգամ տիտղոսին տիրանալ: Այս խմբակին մէջ ուժերը հաւասար են եւ Մեքսիքա պիտի փորձէ ոչ միայն անսխալական ըլլալ, այլ նաեւ օգտուիլ իր խմբակից-մրցակիցներուն սխալներէն: Այլապէս մեքսիքացիք դատապարտուած պիտի ըլլան շատ կանուխ պատրաստելու Մեքսիքա վերադարձի իրենց պաշտակաները:



ՈՒՐՈՒԿՈՒԷՅ

Ուրուկուէյի ազգային խումբը միջազգային իր առաջին մրցումը կատարած է 1901ին, Արժանթինի դէմ եւ պարտուած է 3-2 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է 1927ին, Պոլիվիոյ դէմ, 9-0 արդիւնքով: Իսկ ամենածանր պարտութիւնը կրած է 1902ին, Արժանթինէն, 6-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է 10 անգամ: Երկու անգամ (1930 եւ 1950) հանդիսացած է ախոյեան, իսկ 1954ին եւ 1970ին գրաւած է 4րդ դիրքը: Մոնտիալներու իր մասնակցութեան ընթացքին կատարած է 40 մրցում (15 յաղթանակ, 10 հաւասարութիւն եւ 15 պարտութիւն), նշանակած է 65 կոլ, ստացած է 57 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկն է Ռոտուֆօ Ռոտրիկէզ (79 անգամ), իսկ խումբին կոլ-սքորըրն է Հեքթոր Սքարոնէ՝ 31 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Օսքար Թապարէզ:

Մոնտիալի պատմութեան առաջին տիտղոսակիրը հանդիսացող այս երկիրը 1970էն ետք արդէն լուսանցքային դեր կը կատարէ մոնտիալներուն: Վերջին անգամ, քառասուն տարի առաջ Մեքսիքայի մէջ, ուրուկուէյցիք յաջողեցան հասնիլ կիսաւարտական եւ պարտուելով Պրագիլէն եւ ապա Գերմանիայէն՝ գրտուեցին չորրորդ դիրքը:



2010ի մոնտիալի գտումի մրցումներուն Ուրուկուէյ բաւական դժուարութիւններ ունեցաւ: Անոնք գրաւեցին հինգերորդ դիրքը, մէկ կէտով գերազանցելով էքուատորն ու Քոլումպիան: Խաղացին 18 մրցում, արձանագրեցին 6 յաղթանակ, 6 հաւասարութիւն եւ 6 պարտութիւն: Իսկ փլէյ-օֆի մրցումներուն, երթ ու դարձին, անոնք հազիւ 2-1 արդիւնքով յաղթեցին Քոլումբիայի:

Մարզիչ Օսքար Թապարէզ իր տրամադրութեան տակ ունի եւրոպական ակումբներու մաս կազմող խումբ մը խաղացողներ, որոնք պիտի հանդիսանան ազգային խումբին սիւնը:

Ազգային խումբին հիմնական բերդապահութեան համար կան երկու թեկնածուներ՝ Աթլետիքօ Մինէլլոյի Ֆապիան Քարինին եւ Լացիօ Ռոմայի Ֆեռնանտօ Միլայերան: Առաջինը փորձառու բերդապահ է, իսկ երկ-

րորդը՝ խոստմնալից տարր:

Յետապահ գիծը կը հանդիսանայ Ուրուկուէյի «Աքիլլէսի կոուսկ»ը: Հակառակ կարգ մը անուանի եւ փորձառու խաղացողներու ներկայութեան, ուրուկուէյցիք յաճախ կը ստանան անիմաստ կոլեր ու խաղը կը կորսնցնեն անտեղիօրէն: Ետվենթուսի Մարթին Քաչերէսը, Վիարէայի Տիէկօ Կոտինը, Պենֆիքայի Մաքսի Փարէյրան, Քոլո-Քոլոյի Անտրէս Աքոթին, Փորթոյի Խորխէ Ֆիւսիլը եւ Ֆեներպահչէի Տիէկօ Լոկանոն ունին բոլոր տուեալները վատահիւս եւ ամուր պաշտպանողական մը կազմելու:

Մարզիչ Թապարէզ միջնապահ գիծը հիմնականին մէջ պիտի վստահի Փորթոյի Քրիսթիան Ռոտրիկէզի եւ Ալվարօ Փարէյրայի, Նափոյի Ուոլթըր Կարկանոյի, Մոնաքոյի Տիէկօ Փերէզի: Այս հնգեակին կրնայ օգնել տեղացիներէն Ալվարօ Կոն-

զայէսը եւ Նիքոլաս Լոտէյրոն: Հակառակ այս խաղացողներուն միջնապահ գիծը այնքան ալ փայլուն չէ եւ մարզիչ Թապարէզ շատ ժամանակ չունի արագ եւ լաւ լուծումներու յանգելու, բարելաւելու համար խմբային խաղը:


Յաւանաբար գիծը Ուրուկուէյի ամէնէն կատարեալ օղակն է: Այաքսի Լուիս Սուարէզը եւ Աթլետիքօ Մատրիտի Տիէկօ Ֆորլանը ամբողջական զոյգ մըն են: Առաջինը կը գտնուի իր փայլուն օրերուն մէջ եւ իր նշանակած կոլերով յաղթանակներ կը պարգեւէ հոլանտական կազմին: Մինչ Ֆորլան հակառակ իր կազմին անկայուն արդիւնքներուն՝ չէ կորսնցուցած կոլ նշանակելու իր յատկութիւնը: Այս զոյգին կրնան օգնել, իբրեւ յաւանաբարներ, Սեպասթիան Ապրուն (Պոթոֆակօ), Վիլչենթէ Սանչէզը (Շալքէ) եւ Էտիանըն Քաւանին (Փալերմօ): Երեքն ալ փորձառու են եւ կոլեր նշանակելու մէջ բաւական վարպետ:

Հակառակ այսօրինակ խաղացողներու ներկայութեան, Ուրուկուէյ մեծ ակնկալութիւններ չունի այս մոնտիալէն: Աշխարհի առաջին ախոյեանը նման է մարած հրաբուխի մը: Աւելի քան քառասուն տարի է արդէն ան մրցակցութեան դաշտէն դուրս եկած է: Այս մոնտիալը ոչինչ պիտի փոխէ անոր պատմութեան մատեա-

(Շար.ը՝ էջ 38)

ՖՐԱՆՍԱ

Ֆրանսայի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Պերճիքայի դէմ եւ պարտուած է 3-1 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը արձանագրած է 1995ին, Ազորպէյճանի դէմ, 10-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Դանիայէն, 1908ին, 17-1 արդիւնքով: Մոնտիալներու մասնակցած է 12 անգամ եւ կատարած է 51 մրցում (25 յաղթանակ, 10 հաւասարութիւն եւ 16 պարտութիւն): Նշանակած է 95 կոլ եւ ստացած է 64 կոլ: 1998ին տիրացած է տիտղոսին, 2006ին գրաւած է 2րդ դիրքը, 1954ին եւ 1986ին գրաւած է 3րդ դիրքը, իսկ 1982ին՝ 4րդ դիրքը: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Լիլիան թիւրամ (142 անգամ), իսկ կոլ-սքորրորն է Թիէրի Հանրի՝ 51 կոլով: Ազգային խումբը



բին մարզիչն է Ռէյմոնտ Տոմենէք:

Ֆրանսայի ազգային խումբը դժուար ճամբայ անցաւ մոնտիալի աւարտականներ հասնելու համար: Իր խմբակին մէջ առաջին դիրքը Սերպիոյ կազմին գիջելէ հաք, Փլէյ-օֆի մրցումներուն, անոնք վիճելի կոլով մը յաղթանակ տարին Ալբրի դէմ:

Հակառակ այս իրողութիւններուն, Ֆրանսա ամբողջական եւ պատրաստ կազմով կը մեկնի Ափրիկէ: Հաւանաբար մասնագէտներ ճիշդ ձեւով չեն գնահատած Ֆրանսայի կազմը, սակայն պէտք է ընդգծել, որ Ֆրանսայի

ասցիք իրեւ անհատական խաղացողներ, բոլոր օղակներուն վրայ կատարեալ են:

Բերդապահութեան համար նկատուի առնուած են Հիւկո Լորիսը (Լիոն), Սթիւ Մանտանտան (Մարսէյ) եւ Սետրիք Քարասոն (Պորտո): Երեք բերդապահներն ալ Ֆրանսայի ամենամեծ ակումբներու մաս կը կազմեն եւ միջազգային գետնի վրայ ճանչցուած մարզիկներ են:

Յետապահ գիծը կը թուի ըլլալ բաւական տոկուն եւ վստահելի: Փորձառու Ուիլիամ Կյարսս, Պաքարի Սանիա (Արսենալ), էրիք Ապիտալ (Պարսելոնա), Ֆիլիպ Մեքսէս (Ա.Ս. Ռոմա), Փաթրիք Էվրա (Մ. Ետուսլթրտ), Ժան-Ալէն Պոմսոնկ (Լիոն) եւ Սեպասթիան Սքիլաչի (Սեւիլլա) ո՛չ միայն կրնան պաշտպանել իրենց բերդը, այլեւ միջնապահ եւ յաւանապահ գիծերուն կ'օժանդակեն մրցակիցներուն բերդը պաշարելու եւ կոխը նշանակելու համար: Միջնապահ գիծը նոյնպէս բաւական գործունեայ եւ կազմակերպուած է: Ներկայ են Լասան Տիարա (Ռ. Մատրիտ), Եոհան Կորքուֆ եւ Ալու Տիարա (Պորտո), վեթերան Փաթրիք Վիերա (Մ. Սիթի), յարձակումներ կազմակերպող եւ արագավագ Ֆրանք Ռիպերի (Պ. Միլնիի), յարձակումներուն մասնակցող էրիք Ապիտալ (Պարսելոնա), ճշգրիտ փոխանցումներ կատարող Սամիր Նասրի (Արսենալ) եւ վերջապէս դաշտին կեդրոնը հսկող Ֆլորան Մարլետա (Չելսի): Նման խա-

ղացողներէ բաղկացող ազգային խումբ մը շատ դիւրութեամբ կրնայ դաշտին կեդրոնը առնել իր հսկողութեան տակ եւ խաղը ղեկավարել այնպէս ինչպէս կ'ուզէ:

Յառաջապահները կոլ նշանակող եւ կոլի առիթներ ստեղծող մարզիկներ են: Վեթերան Թիէրի Հանրի (Պարսելոնա) տակաւին կոլ նշանակելու ծարաւը ունի: Նիքոլաս Անելքա (Չելսի) իր փայլուն օրերուն մէջն է: Քարիմ Պենգիմա (Ռ. Մատրիտ) օրըստօրէ ինքզինք կը փաստէ թէ՛ իր ակումբին եւ թէ՛ ազգային խումբին հետ: Երիտասարդներ Լոիք Ռեմի (Նիս), Հաթէմ Պըն Աֆա (Մարսէյ), Ճիմի Պրիան (Ռէն) եւ Պեֆեթիմպի Կոմիս (Լիոն) ստիպուած պիտի ըլլան պահեստի նստարաններուն վրայէն հետեւիլ մրցումներուն:

Ֆրանսացիք իրենց առաջին երկու մրցումները, յաջորդաբար Ուրուկուէյի եւ Մեքսիքայի դէմ, պիտի փորձեն աւարտել յաղթանակով: Անոնք երկրորդ հանգրուան անցնելու բախտը պիտի չձգեն կազմակերպիչ երկրին՝ Հարաւային Ափրիկէի:

Բայց եւ այնպէս, Ֆրանսացիք թէեւ թեկնածու չեն, բայց կրնան հասնիլ տիտղոսին, որ անոնցմէ վրիպեցաւ չորս տարի առաջ: Եթէ Ռիպերի, Հանրի եւ Պենգիմա եռեակը կարենայ իրեն ներկայացած առիթները լաւ ձեւով օգտագործել, ապա Ֆրանսացիք դժուարութիւններու առջեւ պիտի չզուտնրին:





ԱՐԺԱՆԹԻՆ

Արժանթինի ֆուտբոլի ֆեդերասիոնը հիմնադրված է 1900ին: Ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Մոնթեվիդեոյի մէջ, Ուրուկուէյի դէմ եւ յաղթած է 3-2 արդիւնքով: Ամէնէն մեծ արդիւնքով յաղթանակ տարած է էքուատորի դէմ, 1942ին, 12-0 արդիւնքով: Ամէնէն ծանր պարտութիւնները կրած է Չեխոսլովաքիայէն (1958ին)՝ 6-1, Ուրուկուէյէն (1959ին)՝ 5-0, Քոլումբիայէն (1993ին)՝ 5-0 եւ Պոլիվիայէն (2009ին)՝ 5-0 արդիւնքով: Արժանթին մոնտիալներու մասնակցած է 14 անգամ: Երկու անգամ հանդիսացած է ախոյեան՝ 1978ին եւ 1986ին: Իսկ 1930ին եւ 1990ին հանդիսացած է փոխ ախոյեան: Մոնտիալներու ընթացքին կատարած է 65 մրցում, յաղթած է 33 խաղ, հաւասարած է 13, իսկ պարտուած է 19 մրցում: Նշանակած է 113 կոլ եւ ստացած է 74 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Խալիէր Չաննեթի (136 անգամ), իսկ Կապրիէլ Պաթիսթոլթա ազգային խումբի կոլ-սըրրորն է՝ 56 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Տիէկօ Մարատոնաս:

Արժանթին բաւական դժուարութիւն ունեցաւ ապահովելու համար մոնտիալի իր մասնակցութեան տոմարը: Անոր համակիրները սպասեցին մինչեւ վերջին մրցումը, երբ



անոնք Ուրուկուէյի մէջ յաղթեցին տեղւոյն կազմին եւ հասան մոնտիալի: Արժանթինեան ֆուտբոլոր իր վերելքը սկսաւ ապրիլ 1978էն ետք եւ այդ թուականէն սաղին արժանթինցիք կը նկատուին աշխարհի «մեծ»երու կարգին: Այս մոնտիալին եւս պատկերը նոյնն է: Բոլոր ժամանակներու լաւագոյն ֆուտբոլիստներէն Մարատոնաս ստանձնելով ազգային խումբին մարզումը, եւ իր տրամադրութեան տակ ունենալով բացառիկ կարողութիւններու տէր մարզիկներ, արժանթինցիք պիտի փորձեն բաժակը տանիլ Պուէնոս Այրէս: Բերդապահութեան երեք թեկնածուներն են Մարիանօ Անտոյար (Քաթանիա), Սերժիօ Ռոմերօ (ԱՉ) եւ Խուան Փապլօ Քարիգօ (Մարակոնաս): Յետապահները յոյս ներշնչող մարզիկներ են: Զա-

նոնք պիտի ղեկավարեն Ինթէրի փորձառու զոյգը՝ Ուոլթեր Սամուէլ եւ Խալիէր Չաննեթի: Անոնց կողքին լաւ «խցան» է Կապրիէլ Չաննեթի (Մարսէլ), իսկ օգնականներն են Մարթին Տեմիքելիսը (Պ.Միւնիխ), Ֆապրիցիօ Քորչիոն (Նիւքէսըր), Տանիէլ Տիագրօ (Կեթաֆէ) եւ Նիքոլաս Պոլոտիգոն (Ռոմա): Միջնապահ գիծի վրայ Մարատոնաս դժուարութիւն չունի: Խմբապետ Խալիէր Մաքքերանօ եւ Մաքսի Ռոտրիկէզ (Լիվրփուլ), վեթերան Խուան Սեպասթիան Վերոն (Էսթրլետեանթէս), Փապլօ Այմար (Պենֆիթա), Լուչօ Կոնգալէզ (Մարսէլ), Ֆեռնանտօ Կակօ (Ռ. Մատրիտ), Էսթեփան Քամպիասօ (Ինթէր) կրնան լաւագոյն միջնապահ գիծը կազմել: Մարզիչ Մարատոնաս ըստ կարելուցն եւ խաղի պիտի կազմէ միջնապահ գիծը: Յառաջապահ գիծի եւ ընդհանրապէս ազգային

խումբի աստղը Լիոնէլ Մեսսի (Պարսելոնա) իր վրայ պիտի կեդրոնացնէ լուսարձակները: Ան իր կողքին ունի այլ երիտասարդ յառաջապահներ, որոնք նոյնքան վտանգաւոր են: Կոնգալօ Հիկուէն (Ռ. Մատրիտ), Քարլոս Թեւէզ (Մ. Սիթի), Սերժիօ Ակէրօ (Ա. Մատրիտ) եւ փորձառու յառաջապահ Տիէկօ Միլիթօ (Ինթէր): Այսպիսի անուանի մարզիկներով Արժանթին կը մեկնի Հարաւային Ափրիկէ: Մարզիչ Մարատոնաս եթէ կարենայ իր մարզիկներուն անհատական կարողութիւնները ճիշդ ձեւով օգտագործել, ապա Արժանթին կը դառնայ անգսպելի: Իր խմբակին մէջ արժանթինցիք ոչ մէկ դժուարութիւն պէտք է ունենան: Նիճերիա, խմբակին երկրորդ ամէնէն տոկուն կազմը, արժանթինցիներուն դէմ դժուար թէ տոկայ: Հարաւային Քորէա վերջին 20 տարիներուն միշտ ներկայ ըլլալով մոնտիալի, չի մտահոգեր արժանթինցիները: Խմբակին չորրորդ կազմը՝ Յունաստան ի վիճակի չէ քանի մը տարուան առաջուան իր սխրանքները կրկնելու: Արժանթինցիք իրենց աչքերը սեւեռած են երկրորդ հանգրուանի մրցումներուն, ուր կը սկսի մեծերու իսկական մրցակցութիւնը:

ՆԻՃԵՐԻԱ

Նիճերիոյ ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1949ին եւ յաղթած է Սիէրա Լեոնի՝ 2-0 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակ արձանագրած է 1959ին, Տահոմէի դէմ, 10-1 արդիւնքով իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Ղանայէն, 1955ին, 7-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է երեք անգամ: Կատարած է 11 մրցում (4 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ 6 պարտութիւն), նշանակած է 14 կոլ ստացած է 16 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Մուտաշիրու Լաւալ (86 անգամ), իսկ խումբին կոյ-սքորըն է Ռաշիտի Եքինի՝ 37 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Շախպու Ամոտու: Նախապէս երեք անգամ մոնտիալներու մասնակցած Նիճերիա կը նկատուի արիւրիկեան ցամաքամասի ամէնէն տպաւորիչ կազմերէն մէկը: 1994ին եւ 1998ին Նի-

ճերիա կրցաւ անցնիլ երկրորդ հանգրուան՝ հակառակ դժուար մրցակիցներ ունենալուն: Այդ չորս տարիներու խումբը զեղեցիկ ֆուլթպոյ կը ներկայացնէր, եւ ազգային խումբին մարզիկները մաս կը կազմէին եւրոպական անուանի ակումբներու: Ֆինիտի Ճորճ, Ռաշիտի Եքինի, Տանիէլ Ամոքաշի, Ճէյ-Ճէյ Օքաշա եւ ընկերները իրենց խաղարկութեան շնորհիւ մեծ հետաքրքրութիւն ստեղծեցին Նիճերիոյ ֆուլթպոյին նկատմամբ: Այս մոնտիալին Նիճերիա դարձեալ լուսարձակները պիտի կեդրոնացնէ իր վրայ: Ճիշդ է որ ան չունի իր նախկին մակարդակը, սակայն «Քեր-արծիւները» տոկուն եւ յամառ կազմ են եւ ի վիճակի են ամէն տեսակ անակնկալ ստեղծելու: Մարզիչ Ամոտու նախապէս երեք անգամ մարզած է ազգային խումբը եւ քաջածանօթ է նիճերիական ֆուլթպոյին: Ան երկու անգամ խումբը հասցուցած է մոնտիալի ակաբազաններուն:

Բերդապահութիւնը վրատահուած է «խարայէլացի» մարզիկներուն: Վինսենթէ Էնեամա (Ափոէլ Թէլ Աւիւ), Տելէ Այենուկպա (Պնէյ Եհուտա) եւ Օսթին Էփտէ (Ափոէլ Փեթա Թիքվա) բարձր մակարդակի բերդապահներ են: Հակառակ իրենց երիտասարդ տարիքին, երեքն ալ փորձառու են եւ կրնան լաւապէս պաշտպանել իրենց բերդը: Յետապահ գիծի ամէնէն փորձառուն Էվրթընի Ժոզէֆ Եոպոն է: Անոր պիտի միանան Թայէ Թայուոն (Մարսէյ), Օպիանա Նուաներին (Սիոն), Տէնի Սիթուն (Պոլթըն), Ուա Էչիէփրէ (Ռէն) եւ Ռապիո Աֆոյապին (Ռէտ Պուլզ Սալպուրի): Բնականաբար, պահեստի մարզիկներուն մէջ նկատի առնուած են տեղական ակումբներէն համեմատաբար աւելի անծանօթ ֆուլթպոյիստներ: Նիճերիոյ պաշտպանողականի մարզիկները եւրոպական ակումբներու մաս կազմելով, ունին բաւական փորձառութիւն՝ կարենալ հետեւելու եւ կիրարկել իրենց տրուած ցուցմունքները: Միջնապահ գիծին «սիրտը» Ջիսիի մարզիկ Միքէլ Օպին է: Հակառակ իր երիտասարդ տարիքին մարզիչ Ամոտու անոր պիտի վստահի յարձակումներու կազմակերպումը: Անոր օգնականներն են Սէյի Օլոնֆիճանա (Հալ Սիթի), Այլա Եուսուֆ (Տինամո Քիւե), Տիքսըն Էթուհու (Ֆուլհամ), Փոլ Օպէյֆուլ (Լին Օսո) եւ Օլուաֆէմի Աճիլորէ (Կրոնինկըն):

Յառաջապահ գիծի վեթերան մարզիկն է Նվաքնօ Քանուն: Հակառակ իր «յառաջացած» տարիքին ան տակաւին նկատի առնուած է մարզիչ Ամոտուի կողմէ եւ շատ հաւանական է որ յաճախ դաշտ ներկայանայ եւ օգնէ իր խմբակիցներուն: Ներկայ է նաեւ Եագուպու Այէկպենին (Էվրթըն), Օպաֆէմի Մարթինգր (Վոյսպուրկ), Փիթըր Օտեմուկինկին (Լոքոմոթիւ Մոսկուա), Ջինեքու Օպասին (Հոֆրնհայմ), Սթեֆըն Մաքինուան (Լացիօ) եւ Իքեչուրու Ուչէ (Ռէյալ Սարակոսա): Նիճերիացիք կը կիրարկեն բաց եւ յարձակողական ոճի ֆուլթպոյ: Անոնց մրցումները միշտ ալ կոլերով հարուստ եղած են: Մաս կազմելով Բ. խմբակին, այս մոնտիալին անոնք երրորդ անգամ ըլլալով խմբակից ունին Արժանիթինը: Նախորդ երկու մրցումներուն նիճերիացիք տեղի տուած են: Յունաստան 16 տարուան վրէժ մը ունի Նիճերիայէն: Իսկ Հարաւային Քորէա ասիական ամէնէն փորձառու եւ կայուն կազմերէն մէկն է եւ դժուար մրցակից՝ բոլոր խումբերուն համար: Նիճերիացիք մեծ ակնկալութիւններ չունին այս մոնտիալին: Անոնց աստեղային ժամանակը նախորդ սերունդին կը պատկանէր: Բայց եւ այնպէս, անոնք պիտի չուզեն սոսկական մասնակցութիւն բերել արիւրիկեան մոնտիալին: Անոնք պիտի փորձեն կրկնել այն ինչ որ յաջողեցան իրագործել 1994ի եւ 1998ի մոնտիալներուն:



ՀԱՐԱԲԱՅԻՆ ՔՈՐԷԱ

Հարաբային Քորէա միջազգային իրաւաջին մրցումը կատարած է 1948ին եւ յաղթած է Հոնկ Քոնկի՝ 5-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է 2003ին՝ Նեփալի դէմ, 16-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Շուէտէն, 1948ին, 12-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է 7 անգամ եւ կատարած է 24 մրցում (4 յաղթանակ, 7 հաւասարութիւն եւ 13 պարտութիւն): Նշանակած է 22 կոլ, ստացած է 53 կոլ: 2002ի մոնտիալին Հարաբային Քորէայի կազմը գրաւեց չորրորդ դիրքը: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկն է Հոնկ Միունկ Պօ (136 մրցում), իսկ խումբին կողմը ընդունել է Չա Պոմ Քուն՝ 55 կոլով: Ներկայիս Հարաբային Քորէայի ազգային խումբին մարզիչն է Հու Շունկ Մու:

Հարաբային Քորէա Ասիոյ կողմէ մոնտիալներուն առաւելագոյն մասնակցութիւն ապահովող երկիրն է:



Վերջին վեց մոնտիալներուն ներկայ է եւ միայն 2002ին, երբ մոնտիալը տեղի ունեցաւ Քորէայի եւ Ճափոնի մէջ, յաջողեցաւ հասնել կիսաւարտական եւ գրաւել 4րդ դիրքը: Բայց Ասիոյ գոտիէն ներս ան ինքզինք պարտադրած է: Ան ո՛չ մէկ դժուարութիւն ունեցաւ գտումի մրցումներուն: Իր խմբակին մէջ չորս յաղթանակ եւ չորս հաւասարութիւն արձանագրելով ան գրաւեց պարագլուխի դիրքը եւ ապահովեց իր տոմսը:

Մարզիչ Եունկ Մուի մարզիկներուն մեծամասնութիւնը կու գայ տեղական ակումբներէ: Բերդապահն է

փորձառու եւ վեթեւան Լի Ուոն ճէյ (Սուոն Պլու Ուինկզ): Պահեստի նստարաններուն վրայ պիտի մնան երիտասարդ բերդապահներ Ճունկ Սունկ Ռիոնկ (Սէոնկ-նամ Լիհուա) եւ Քիմ Եոնկ Քուանկ (Ուլսան Հորանկ):

Պաշտպանողականը պիտի ղեկավարեն Ֆրայպուրկի եւ Ալ Հիլալի փորձառու յետսապահներ Չա Տու Ռի եւ Լի Եունկ Փիօ: Անոնց պիտի միանան Քուաք Թա Հուի (Քիթօ Սանկա), Չօ Եանկ Հիւնկ (ժէփու Եունայթըտ), Լի Եունկ Սու (Քաշիմա) եւ Օհ Պէոմ Սէոք (Ուլսան Հորանկ):

Միջնապահները աւելի փորձառու են եւ կու գան եւրոպական ակումբներէ. Փարք Ճի Սունկ (Մ. Եունայթըտ), Լի Չունկ Եոնկ (Պոլթրն), Քի Սունկ Եոնկ (Սելթիք) եւ Քիմ Նամ (Թոմ Թոմսք): Տեղացիներէն կարելի է յիշել Չօ Ուոն Հի (Ֆ.Ք. Սէոլ) եւ Քի Տօ Հիոն (Սուոն Պլու Ուինկզ): Այլ խօսքով խաղը պիտի ղեկավարեն «եւ-

րոպացիները», ինչ որ կրնայ դրական ազդեցութիւն ունենալ քորէացիներու խաղի ոճին եւ մակարդակին վրայ: Անոնք ծանօթ են իրենց արագութեամբ եւ յամառութեամբ: Սակայն փորձառութեան պակասը յաճախ պատճառ դարձած է անիմաստ պարտութիւններու:

Յառաջապահը գիծը պիտի առաջնորդեն Փարք Չու Շունկ (Մոնաքօ) եւ Սէոլ Քի Հիոն (Փոհանկ Սթիլըրզ): Առաջինը երիտասարդ եւ բաւական գործունեայ է, իսկ երկրորդը վեթեւան եւ կողերու որսորդ մըն է: Յառաջապահներ Լի Քիոն Հու (Ճուպիօ Իուայթա) եւ Լի Սէոնկ Ռիուլ Ֆ.Ք. Սէոլ) կրնան միանալ վերոնշեալ գոյգին եւ ամբողջացնել յառաջապահ գիծը:

Քորէացիք Բ. խմբակին մաս կազմելով կը գտնուին բարդ կացութեան առջեւ: Արժանիքին Մեսսիի առաջնորդութեամբ կը ձգտի տիտղոսին եւ քորէացիք դժուար թէ կարենան արգելք հանդիսանալ անոնց: Նիճերիացիք միշտ ալ առաջին հանգրուանի մրցումներուն յաջողութիւններ արձանագրած են: Իսկ յոյները փորձառու մարզիչ Ռեհակըլի առաջնորդութեամբ պիտի փորձեն մոռնալ 1994ի ճախաւերութիւնները: Այլ խօսքով, քորէացիք պիտի պատրաստուին «տաք» ճակատումներու եւ հաւանաբար անոնց ճամբորդութիւնը դէպի Ափրիկէ երկար շտեկ է:



ՅՈՒՆԱՍՏԱՆ

Յունաստանի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1929ին, իտալիոյ դէմ եւ պարտուած է 4-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակ արձանագրած է 1949ին, Սուբիոյ դէմ, 8-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է 1938ին, Հունգարիայէն, 11-1 արդիւնքով: Մոնտիայի մասնակցած է մէկ անգամ՝ 1994ին, կատարած է երեք մրցում՝ կրելով երեք պարտութիւն, կոլ չէ նշանակած եւ ստացած է տասը կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Թէոտորոս Չակորաքիս (120 անգամ), իսկ ազգային խումբին կողմորդին է Նիքոս Անասթոփոլոս՝ 29 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Օթթօ Ռեհակը:

Յունաստանի մասնակ-

ցութիւնը բաւական անակնկալ էր: Իր խմբակին մէջ գրաւելով 2րդ դիրքը միայն, ան երեք կէտով կը գերազանցէր Լաթվիան: Իսկ Փլէյ-օֆի մրցումներուն, իր դաշտին վրայ Ուլքրանիոյ հետ հաւասարելէ ետք, ան յաջողեցաւ յաղթել անոր դաշտին վրայ, երբ բոլորը կը սպասէին Ուլքրանիոյ յաղթանակը:

Յունաստան 2004ին ստեղծած մեծագոյն անակնկալէն ետք վերստին մնացած է շուքի մէջ: Ան չյաջողեցաւ ներկայ ըլլալ 2006ի մոնտիային եւ 2008ի Եւրոպայի ախոյեանութեան: Իսկ նախապէս մոնտիայի իր միակ մասնակցութիւնը եղած է «ամօթաբեր» եւ «խայտառակիչ»: Անոնք երեք մրցումներու ընթացքին նոյնիսկ չեն յաջողած կոլ նշանակել:

Ներկայիս ալ պատկերը այնքան յուսադրիչ չէ: Ծիշդէ, որ փորձառու մարզիչը՝ Ռեհակը ներկայ է, սակայն մասնակից խումբերը առիթ

պիտի չտան անոր, որ կրկնէ այն ինչ որ կըրցաւ իրագործել վեց տարի առաջ:

Նախ պէտք է նշել, որ ազգային խումբին կորիզը կը կազմեն Փանաթինայքոսի եւ Օլիմփիաքոսի մարզիկները: Այս մէկը բնականաբար առաւելութիւն կարելի է նկատել ազգային խումբի մը համար: Բերդապահի ընտրութիւնը պիտի ըլլայ Քոսթաս Չալքիասի (ՓԱՌՔ), Ալեքսանտրոս Յորվասի (Փանաթինայքոս) եւ Ճուրքաս Սէյթարիտիսի (Փանաթինայքոս) միջեւ:

Յետապահ գիծի հիմնական խաղացողներն են Վասիլիս Թորոսիտիս (Օլիմփիաքոս), Վանկելիս Մորաս (Պոլոնիա), Սոթրիոս Կիրիակոս (Լիվորփոլ), Լուքաս Վինթրա, Նիքոս Սփիրոփոլոս, (Փանաթինայքոս), Ծիորձոս Յոթաքիս (ՓԱՌՔ) եւ Անճելոս Պասինաս (Փորթցմոլթ): Կան երիտասարդներ, որոնք կրնան մետասաներորդ պահուն փոխարինել այս ցանկէն ոեւէ բացակայ:

Միջնապահ գիծի «սիւներն» են Քոսթաս Քացուրանիս եւ Ծիորձիոս Քարակոլոնիս (Փանաթինայքոս): Անոնց խմբակիցներէն երիտասարդներ Սոթրիոս Նինիս եւ Ալեքսանտրոս Յիոլիս եւ Աէֆի երիտասարդ միջնապահ Կրիկորիս Մաքոս պիտի ղեկավարեն խումբը: Միջագային առումով առաջին երկուքը փորձառու են: Սակայն Յունաստանի միջնապահ գիծը յուսադրիչ չէ որ կրնայ խաղը ղեկավարել ըստ

մարզիչի ցուցմունքներուն:

Յառաջապահ գիծը վրատահուած է «օտարականներուն»: Ծիորձոս Սամարաս (Սելթիք), Անճելոս Քարիսթէաս (Նիւրեմպերկ), Թէոֆանոս Ճեքաս (Հերթա Պերլին) եւ Իոնասիս Ամանաթիտիս (Ա. Յրանքֆորթ) պիտի փորձեն մոռցնել տալ 1994ի Յունաստանի ամօթալի պատկերը:

Այս խաղացողներու կողքին կան նաեւ նորեկ երիտասարդներ, որոնք իրենց որոշակի մակարդակով կրնան նպաստել խումբին արձանագրելիք յաջողութիւններուն:

Սակայն Յունաստան կը գտնուի բաւական հաւասարակշռուած խմբակի մը մէջ: Մարատոնայի Արթանթիւնը առիթ պիտի չտայ որ իրմէ կէտեր խլին: Նիքերիս հակառակ անոր որ չունի նախկին մոնտիայներու նման զօրաւոր կազմ, բայց պիտի փորձէ օգտուիլ Յունաստանի ոչ կայուն արդիւնքներէն: Մինչ Հարաւային Քորէայից կրնան անախորժութիւններ ստեղծել յոյներուն:

Յունաստանի հաւաքականը պիտի փորձէ առնուազն չկրկնել 1994ի ճախողութիւնը: Այլապէս անոնք շատ «հեռուները երթալու» կարելիութիւնն ու յոյսը չունին: Իւրաքանչիւր դրական արդիւնք կրնայ բաւարար նկատուիլ յոյներուն համար:

Բայց եւ այնպէս ֆուլթպոլի աշխարհը լեցուն է անակնկալներով:





ԱՆԳԼԻԱ

Անգլիոյ ֆուտպոլի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1872ին, Սկոտլանդ մէջ, տեղւոյն ազգային խումբին դէմ եւ հաւասարած է 0-0 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը արձանագրած է 1882ին՝ Իրլանտայի դէմ, անոր դաշտին վրայ՝ 13-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Հունգարիայէն (1954ին)՝ 7-1 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է 12 անգամ (55 մրցում, 25 յաղթանակ, 17 հաւասարութիւն եւ 13 պարտութիւն): Նշանակած է 74 կոլ եւ ստացած է 47 կոլ: 1966ին տիրացած է տիտղոսին, իսկ 1990ին գրաւած է 4րդ դիրքը: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամ կրած է Փիթըր Շիլթըն (125 անգամ), իսկ լաւագոյն կոլ-սքորըրն է Պոպի Չարլթըն՝ 49 անգամ: Ներկա-



յիս ազգային խումբին մարզիչն է Ճապիթո Քափելլո:

Անգլիա իր պատմութեան մէջ երրորդ անգամ ըլլալով լրջօրէն պատրաստուած կը մասնակցի մոնտիալի: Շնորհիւ մարզիչ Քափելլոյի, անգլիացիք թօթափած են «անհամ» ու ձանձրացուցիչ խաղերու ցուցադրութիւնը: Զտումի մրցումներուն անոնք կրեցին միայն մէկ պարտութիւն, երբ արդէն իսկ ապահոված էին իրենց մասնակցութեան տոմար:

Մարզիչ Քափելլոյի կազմը մեծ փոփոխութիւններ չէ կրած, սակայն կրած է խաղաճճի փոփոխութիւն, որ խումբին յաջողութեան ճամբան բացած է:

Բերդապահութեան համար Քափելլո պաշտօնի պիտի կոչէ Փոլ Ռոպինսընը (Պլէքպըրն), Ռոպրթ Կրինը (Ուէսթ Համ) եւ վեթերան բաց ոչ վստահելի Տէյվիտ Չէյմսը (Փորթսմութ): Այս եռեակէն ամէնէն վստահելին

Փոլ Ռոպինսընն է, որ կրնայ նկատի առնուել իբրեւ հիմնական բերդապահ:

Պաշտպանողական գիծը կը թուի ըլլալ աշխարհի լաւագոյններէն մէկը: Ճոն Թերի եւ Էշլի Քոլ (Չելսի), խմբապետ Լէս Ֆերտինանտ, Կէրի Նելլի եւ Ուէս Պրաուն (Մ. Ետուայթըտ), Կլէն Ճոնսըն (Լիվըրփուլ) եւ Լէտլի Քրինկ (Թոթենհամ) կրնան անթափանցելի պատնէշ մը կազմել մրցակիցներուն առջեւ:

Միջնապահ գիծի վրայ անգլիացիք հաւանաբար երկար ատեն ողբան Տէյվիտ Պեքհամի բացակայութիւնը: Հակառակ իր յառաջացած տարիքին, Պեքհամ նկատի առնուած էր Քափելլոյի կողմէ, սակայն վերջերս վիրաւորուելով, ան պիտի չկարենայ մասնակցիլ մոնտիալի: Անոր ներկայութիւնը տակաւին անհրաժեշտ էր ազգային խումբին համար: Անոր բացակայութեան Սթիվըն Ժե-

ուար (Լիվըրփուլ), Ֆրանք Լամփարտ (Չելսի), Կէրի Պարէթ եւ Շոն Ռայթ Ֆիլիպս (Մ. Սիթի), Սթիուըրթ Տաունինկ (Ա. Վիլլա), Թէօ Ուայթըթ (Արսենալ), Աարոն Լեներն եւ Ճերմէյն Ճենաս (Թոթենհամ) ամէն ջանք պիտի թափեն Պեքհամի բացակայութեան բացը գոցելու: Ժեուար-Լամփարտ գոյգը կրնայ թէ՛ առիթներ ստեղծել եւ թէ՛ կոլեր նշանակել: Այս գոյգին խաղալու մակարդակէն շատ բան կախեալ է ազգային խումբը յաջողելու համար:

Յառաջապահ գիծի «աստղը» Ուէյն Ռունինն է: Ան անգլիական ֆուտպոլի տիպար ներկայացուցիչն է: Անոր կողքին են Փիթըր Քրաուչը եւ Ժերմէյն Տէֆոն (Թոթենհամ), ինչպէս նաեւ վեթերան էմիլ Հէսքին (Ա. Վիլլա):

Անգլիացիք առաջին հանգրդուանին դժուարութիւն պէտք չէ ունենան: Առաջին մրցումը Մ. Նահանգներու դէմ նախաճաշակ մը պիտի ըլլայ Անգլիոյ ազգային խումբին մակարդակին: Իսկ յաջորդ երկու մրցումներուն, յաջորդաբար Ալճերիոյ եւ Սլովենիոյ դէմ, արդէն սխալիլը արգիլուած պիտի ըլլայ: 1990էն ետք անգլիացիք ունին լաւագոյն կազմը եւ ամենամեծ թեկնածուներէն մէկն են մոնտիալի բաժակը Լոնտոն տանելու՝ 44 տարիներու բացակայութենէ ետք: Իտալացի Քափելլոյի ներկայութիւնը յուսադրիչ է անգլիական երազի իրականացման համար:



ՄԻԱՑԵԱԿ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Միացեալ Նահանգներու ազգային խումբը միջազգային իր առաջին մրցումը կատարած է 1916ին, Շուէտի դէմ եւ յաղթած է 3-2 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է Պարպատոսի դէմ, 2008ին եւ յաղթած է 8-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Նորվեկիայէն, 1949ին, 11-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է ութը անգամ, կատարած է 25 մրցում (6 յաղթանակ, 3 հաւասարութիւն եւ 16 պարտութիւն), նշանակած է 27 կոլ եւ ստացած է 51 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Քոպի ճոնգ (164 անգամ), իսկ խումբին կողմէն Լանտրն Տոնաւան՝ 42 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Պոպ Պրէտլի:

Միացեալ Նահանգներ հակառակ աշխարհի գերհզօր պետութիւնը ըլլալու փաստին, Ֆուլթայոլի աշխարհին մէջ այնքան հզօր չէ: Աւելին, 1990ական թուականներէն առաջ ամերիկեան Ֆուլթայոլը գրեթէ անմակարդակ էր, հակառակ անոր որ բազմաթիւ անուանի խաղացողներ շրջան մը մաս կազմեցին ամերիկեան ակումբներու:

1994ի մոնտիալը, որ տեղի ունեցաւ Մ. Նահանգներու մէջ, ազդանշանը տուաւ ամերիկեան Ֆուլթայոլի զարթօնքին: Թէեւ ամերիկացիք տակաւին երկար ճամբայ ունին կտրելիք, սակայն արդէն իրենց դրացիներուն բաղդատած, մակարդակի բաւական բարելաւում արձանագրած են: Պատահական չէ, որ վերջին քանի մը մոնտիալներուն, Մ. Նահանգներ անընդմէջ ներկայութիւն կ'ապահովէ, իսկ 2010ի մոնտիալի զտումներուն ան գրաւեց իր խմբակին առաջին դիրքը,

ետին ձգելով աւելի փորձառու Մեքսիքան եւ անձանօթ Հոնտուրասը: Եւ առաջին անգամ ըլլալով, ամերիկացիք, մեկնելով իրենց խմբակին պարզած պատկերէն, յոյսեր ունին անցնելու երկրորդ հանգրուան: Խմբակին գլխաւոր թեկնածուն Անգլիան է, բայց միւս երկուքը՝ Արճերիա եւ Սլովենիա ոչ մէկ առաւելութիւն ունին Մ. Նահանգներէն:

Մարզիչ Պոպ Պրէտլի, որ պաշտօնի կանչուեցաւ 2006ին, կը գիտակցի այս հնարաւորութեան եւ պիտի մղէ իր մարզիկները, որ Արճերիոյ եւ Սլովենիոյ դէմ ըլլան անսխալական:

Բնականաբար բերդապահութիւնը պիտի վստահուի թիմ Հաուլըտի (Էվրթըն): Փոխարինող բերդապահներ կրնան ըլլալ Պրէտ Քուզան (Ա. Վիլյա) եւ Լուիս Ռոպլէս (Քայլըրսլաութըրն):

Յետապահ գիծի վրայ ամէնէն փորձառուներն են Քարլոս Պոքանեկրան (Ռէն), Սթիւ Չերունտոյոն (Հանովըր) եւ Օկոչի Օնեուն (Միլան): «Տեղացի» երիտասարդ խաղացողներէն ճոնաթան Պորնշթայնը (Չիպագ) եւ Ճիմի Քոնրատը (Քանսաս Սիթի Ուիգարտ): Ասոնց կողքին փոխարինողներ կրնան ըլլալ Ճէյ Տէմէրիթ (Ուաթֆորտ), Հէթ Փիրս (Ֆ.Ք. Տայաս) եւ Քեւըն Ալսթոն (Նիւ Ինկլընտ):

Յառաջապահներէն կարելի է նշել Լանտրն Տոնաւանը (Էվրթըն), որ իր ակումբին հետ յաջող ելոյթներ

կ'ունենայ: Հայ Սիթիի երիտասարդ յառաջապահ Ճոզի Ալթիտորէն նոյնպէս կոլ նշանակելու պարտականութիւն ունի: Տեղացիներէն Պրայըն Չինկը (Հիւսթըն Տիւնամօ), Սանթիսօ Քուարանթա (Տի. Սի. Եոունայթըտ), Մարքուս Թրէյսի եւ Ռոպի Ֆինտլի (Ռիլ Սալթ Լէյք) մարզիչ Պրէտլի կազմը ամբողջացնող եւ մրցակից կազմերը «նեղացնելու» պարտականութիւնը ունեցող մարզիկներ են:

Ամերիկացիք մոնտիալի իրենց առաջին մրցումը պիտի կատարեն 12 Յունիսին, Անգլիոյ դէմ: Բնականաբար, այս խաղին յաղթականը կը նրկատուի Անգլիան, սակայն Մ. Նահանգներ պիտի փորձէ առնուազն չպարտուիլ, որպէսզի առաւելութիւն ունենայ իր միւս խմբակիցներէն: Երկրորդ մրցումը, որ պիտի կատարուի 18 Յունիսին, վճռորոշ պիտի ըլլայ իրենց համար: Պարտութիւն մը եւ արդէն մոնտիալը կրնայ աւարտիլ ամերիկացիներուն համար:

Մարզիչ Պոպ Պրէտլի պիտի փորձէ օգտուիլ իր խմբակիցներուն ոչ այնքան զօրաւոր կազմեր ըլլալու իրողութենէն, եւ 1930ի մոնտիալէն ետք առաջին անգամ ըլլալով, իր խումբը անցընել երկրորդ հանգրուան:



ԱԼՃԵՐԻԱ

Ալճերիոյ ֆուտպոլի ֆետերասիոնը հիմնուած է 1957ին:

Ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1 Յուլիս 1957ին, Թունուզի մէջ, տեղւոյն ազգային խումբին դէմ եւ 2-1 արդիւնքով յաղթած է: Ամէնէն մեծ արդիւնքով յաղթանակ տարած է Հարաւային Եմէնի դէմ, 1973ին, 15-1 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Արեւելեան Գերմանիայէն, 1976ին, 5-0 արդիւնքով: Նախապէս մոնտիալի մասնակցած է երկու անգամ՝ 1982ին, 1986ին եւ առաջին հանգրուանէն դուրս մնացած է: Մոնտիալներու ընթացքին կատարած է 6 մրցում. յաղթած է 2, հաւասարած է 1 եւ պարտուած է 3 խաղ: Նշանակած է 6 կոլ եւ ստացած է 10 կոլ: Ազգային խումբին շապիկը ամէնէն շատ կրած է Լախտար Պելլուսի (147 անգամ), իսկ ազգային խումբին հետ ամէնէն շատ կոլեր նշանակող մարզիկն է Ապտէլհասիմ Թասֆաուս (35 կոլ): Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Ռապահ Սաատանէ:

Ալճերիացիք 1982ին, երբ առաջին անգամ կը մասնակցէին մոնտիալի, ստեղծեցին մոնտիալի պատմութեան ամենամեծ անակնկալներէն մէկը, երբ առաջին հանգրուանի առաջին իսկ մրցումին պարտութեան մատնեցին մրցաշարի «մեծ»երէն Գերմանիան: Սակայն, Ալճերիոյ



ողիսականը երկար չտեւեց եւ ան Ա. հանգրուանէն իսկ դուրս մնաց, իսկ յաջորդ մոնտիալին անոնք գրեթէ յուսախաբ ըրին ֆուտպոլասէրները:

Այս մոնտիալին Ալճերիոյ մասնակցութիւնը վճռուեցաւ փլէյ-օֆի մրցումով: Գրաւելով իր խմբակին առաջին դիրքը, ան ստիպուած էր մրցելու իր ազգակից Եգիպտոսի դէմ, ապահովելու համար փոքրիկեան ցամաքամասին 4րդ տուսը: Եւ վերջին վճռորոշ մրցումին այճերիացիք կրցան յաղթել 1-0 արդիւնքով եւ հասնիլ աւարտականներուն: Անոնք առաջին հանգրուանին մրցակից ունին Անգլիան, Մ. Նահանգները եւ Սլովենիան:

Մարզիչ Սաատանէ բերդապահի պաշտօնը պիտի վստահի փորձառու Լուսէս Ժաուաուելի (Ա.Ս.Օ. Շլէֆ): Փոխարինողներ կրնան ըլլալ Յաուուելի Շաուուելի (Է.Ս. Սեթիֆ) եւ Մոհամմէտ Ուսերի

(Ս.Ռ. Պելուիզտա): Բացի բերդապահներէն, ազգային խումբի խաղացողներուն հիմնական մասը կու գայ ոչ այճերիական ակումբներէ:

Յետապահները՝ Մատթիտ Պուղէրա (Ռէյնճրրգ), Նատիր Պելհաճ (Փորթցմուլթ), Անթար Եահիա (Պոխում) եւ Ռաֆիք Հալիչէ (Նասիոնալ) կը կազմեն ամուր պաշտպանողական մը, կասեցնելու մրցակիցներու յարձակումները: Փոխարինողները կրնան նոյնքան դերակատար ըլլալ պաշտպանութեան մէջ: Իսմայիլ Պուզիտ (Հարթց), Ապտուրաուֆ Չարապի (Նիմ), Յաթհի Հարէք (Պասթիա) եւ Ատէլ Մաիգա (Անապա) ատակ են պաշտպանողական գիծի որեւէ դիրքի վրայ խաղալու:

Միջնապահ գիծի ծանրութիւնը պիտի իյնայ Քերիմ Զիանիի (Վոլսպուրկ), Եագիտ Մանսուրիի (Լորիան), Եասին Պեգագի (Աթրազ-

պուրկ) եւ Քերիմ Մաթմուրի (Պ. Մուշրնկատպախ) վրայ: Անոնք իրենց ակումբներուն մէջ հիմնական կազմի խաղացողներ ըլլալով մեծ փորձառութիւն ձեռք ձգած են եւ խաղին ծանրութիւնը պիտի վերցնեն իրենց ուսերուն: Փոխարինողներ կրնան ըլլալ Մուրատ Մրդնի (Լացիո), Հասան Եէպտա (Փորթցմուլթ), Ճամէլ Ապտուն (Նանիթ) եւ Համէր Պուազա (Պլէքիուլ):

Յառաջապահ գիծի եռեակը պիտի ըլլան «տարականները»՝ Ապտէլ Քատէր Ղազալ (Սիեննա), Քամէլ Ղիլաս (Հալ Սիթի) եւ Ռաֆիք Ժապպուր (Ա.Է.Ք Աթէնք) պարտականութիւնը ունին կոլեր նշանակելու եւ յաղթանակ ապահովելու: Փոխարինողներէն կարելի է նշել Շաուի Ամրի (Մայնց), Շէյխ Համիտի (Անապա) եւ Նեպիլ Հեմանի (Է.Ս. Սեթիֆ):

Հիմնականին մէջ «օտար» խաղացողներու վրայ յոյս դնելով, մարզիչ Սաատանէ պիտի փորձէ 1982էն աւելի լաւ արդիւնք արձանագրել: Ալճերիացիք առաջին մրցումին, Սլովենիոյ դէմ յաջողութեան կի, իսկ երկրորդ մրցումին, Անգլիոյ դէմ, անոնք պիտի փորձեն գլխիկոր չհեռանալ դաշտէն: Հաւանաբար երրորդ մրցումը, որ Մ. Նահանգներու դէմ է, բախտորոշ ըլլայ երկու կազմերուն համար:

ՄԱՌՎԵՆԻԱ

Մրովենիա միջազգային իր առաջին մրցումը կատարած է 1991ին, Խրոնաթիոյ դէմ եւ պարտուած է 1-0 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է Օմանի դէմ, 1999ին, 7-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Ֆրանսայէն՝ 5-0 արդիւնքով, 2002ին: Մոնտիալի մասնակցած է մէկ անգամ՝ 2002ին եւ կատարած է երեք մրցում, արձանագրելով երեք պարտութիւն: Նշանակած է 2 կոլ եւ ստացած է 7 կոլ: Ազգային խումբի շապիկը առաւելագոյն անգամներ կրող եւ խումբին կոլքորըն է Ջլաթթօ Ջահովիչ (80 մրցում, 35 կոլ): Մրովենիոյ ներկայի մարզիչն է Մաթիաս Քէք:

Մրովենիա նոր կազմ մըն է ֆութպոլի աշխարհին մէջ: Ան մեծ փորձառութիւն չունի միջազգային գետնի վրայ:

Հակառակ այս իրողութեան, սրովենիացիք գտումի մրցումներուն կրցան իրենց ետին ձգել Լեհաստանի եւ Չեխիոյ նման պատմութիւն կերտած կազմեր: Գրաւերով իր խմբակին երկրորդ դիրքը, փլէյ-օֆի մրցումներուն Սրովենիա մրցեցաւ նոյնպէս զօրաւոր նկատուող Ռուսիոյ դէմ եւ յաջողեցաւ դուրս ձգել այս վերջինը: 2010ի մոնտիալին ան մաս կը կազմէ երրորդ խմբակին, մրցակից ունենալով Անգլիան, Մ. Նահանգները եւ Ալճերիան:

Մարզիչ Քէք ունի բաւական լաւ խաղացողներ, որոնք ի վիճակի են լաւ արդիւնքներ արձանագրելու եւ զլիկոր չհեռանալու Ափրիկէն:

Հիմնական բերդապահն է Սամիր Հանտանովիչ (Իւտինիգէ), իսկ պահեստի մարզիկներն են Եասմին Հանտանովիչ (Մանթովա) եւ Ալեքսանտր Սելիկ (Սփարթա Ռոթերտամ):

Յետապահ գիծի մարզիկները մաս կը կազմեն օտար ակումբներու. Պոյան Ժոքիչ (Քիեւօ), Միշօ Պրեշքօ (Քէօլն), Մարքօ Շուլեր (Ճէնթ), Տեօան Քեհլար (Սերբլի Պրիւժ), Պոսթեան Սեզար (Կրնոպլլ), Պրանքօ Իլիչ (Լոքոմոթիւ Մոսկուա) եւ Սուատ Ֆելիքովիչ (Պրոնգրի): Ծիշդ է որ անուանի մարզիկներ չկան վերոնշեալներուն մէջ, սակայն անոնք ոգի ի բռին պայքարող եւ հաւաքական խաղի շնորհիւ դրական արդիւնքներ ձեռք բերող են:

Միջնապահները նոյնպէս կու գան օտար ակումբներէ: Ռոպրթ Քորէն (Ուէսթ Պրոմուիչ), Նէյճ Փեչնիք (Նասիոնալ), Տալիպոր Սթեփանովիչ (Վիթէս), Ռընէ Քրահին (Ինթէր), Միրնէս Միսիչ (Ճիանինա), Ալեքսանտր Ռատոսավիւիչ (Լարիսա) Անտրէյ Քոմաչ (Մաքապի Թէլ Աւիւ) եւ Տարիթան Մաթիչ (Ռափիտ Պուխարէսթ): Վերոնշեալ մարզիկները միջազգային գետնի վրայ փորձառու են եւ իրենց կազմերուն հետ մշտապէս դաշտ ներկայացող:

Յառաջապահներն են Միլիվոթէ Նովաքովիչ (Քէօլն), Վալթէր Պիրսա (Օքսեր), Ջլաթթօ Տետիչ (Պոխոլմ), Ջլաթան Լիպիանքիչ (Ճէնթ), Քրիմէն Լաւրիչ (Շթուրմ Կրազ) եւ Թիմ Մաթայզ (Կրոնիկլըն):

Ծիշդ է, որ Սրովենիոյ կազմը բաղկացած չէ աստղերէ, եւ հաւանաբար այդ պատճառով շատեր զայն նկատի չեն առներ իբրեւ



լուրջ մրցակից, սակայն գտումի մրցումներուն երբ փլէյ-օֆի խաղերուն ան դուրս ձգեց Ռուսիոյ նման կազմ մը, վստահաբար մասնագէտներ թէ ֆութպոլասէրներ սկսան այլ ձեւով նայիլ այս անձանօթ կազմին: Իր խմբակին մէջ ան կրնայ անակնկալներ ստեղծելով անցնիլ երկրորդ հանգրուան: Եթէ Անգլիա անվիճելիօրէն խմբակին թիւ 1 թեկնածուն է, ապա Մ. Նահանգներ եւ Ալճերիա ոչինչով կը գերազանցեն Սրովենիան: Սրովենիացիք պիտի փորձեն օգտուիլ ուժերու այս հաւասարակշռութենէն եւ իրենց երկրորդ մասնակցութիւնը պիտի դարձնեն աւելի արդիւնաւէտ:





ԳԵՐՄԱՆԻԱ

Գերմանիա իր առաջին մրցումը կատարած է Պագրոյի մէջ, Չուլիցերիոյ դէմ (1908ին) եւ պարտուած է 5-3 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը արձանագրած է (1912ին)՝ Ռուսիոյ դէմ, 16-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Անգլիայէն (1909ին)՝ 9-0 արդիւնքով: Մոնտրալի մասնակցած է 16 անգամ: Երեք անգամ հանդիսացած է ախոյեան (1954, 1974 եւ 1990): Չորս անգամ հանդիսացած է փոխ ախոյեան (1966, 1982, 1986 եւ 2002): Երեք անգամ գրաւած է երրորդ դիրքը (1934 1970 եւ 2006), իսկ մէկ անգամ՝ 1958ին գրաւած է չորրորդ դիրքը: Կատարած է 92 մրցում (55 յաղթանակ, 19 հաւասարութիւն եւ 18 պարտութիւն): Նշանակած է 190 կոլ եւ ստացած է 112 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամ կրած է Լոթար Մաթէոս (150 անգամ), իսկ կոլ-սքորըրն է Կերտ Միւլլըր՝ 68 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Շտաքիմ Լոյե:

Գերմանացիք զտումի մրցումներուն ո՛չ մէկ դրժւարութիւն ունեցան: Անոնց մրցակիցները չէին կրնան անոնց ընթացքը կասեցնել: Գերմանացիք մոնտրալի պատմութեան մէջ իրենց անունը արձանագրած են մեծատառ:

Հակառակ որ գերմանացիք այնքան ալ ամբողջական



կազմ մը չունին այս մոնտրալին, սակայն անոնք միշտ ալ կը նկատուին թեկնածու եւ վտանգաւոր խումբ մը: «Մանչաթիթը» բոլոր դժուարութիւններով հանդերձ, յամառ, պայքարող, տոկուն եւ անակնկալներ ստեղծող կազմ մըն է:

Մարզիչ Լոյե բերդապահութեան համար շատ ընտրութիւններ չունի: Ռոնէ Ատլէր (Պ. Լեւերքուզըն),



Մանուէլ Նոէր (Շալքէ) եւ Թիմ Ուրիշ (Վ. Պրեմըն) պիտի ըլլան ազգային խումբին բերդապահները:

Յետապահ գիծին «սիրտը» կը կազմեն Ֆիլիփ Լահմը (Պ. Միւնխի) եւ Փըր Մերթեսաքըր (Վ. Պրեմըն): Հերթա Պերլինի վեթերան Արնէ Ֆրիտրիխ պիտի միանայ պաշտպաններուն: Իսկ երիտասարդներ Սերտար Թաքի (Շթուլթկարթ), Անտրէաս Հինքըլ (Սելթիք), Ռոպրթ Հոլթ (Մթոք Սիթի), Հէյքո Ուէսթըրման (Շալքէ) եւ պիտի պաշտպանեն Գերմանիոյ բերդը:

Միջնապահ գիծը պիտի ղեկավարէ խումբին խմբապետ Միքայէլ Պալաք (Չելսի): Այս մոնտրալը պիտի ըլլայ վեթերան Պալաքի (33 տարեկան) վերջին մոնտրալը: Անոր կողքին են նոյնքան փորձառու Պասթիան Շվա-նըշթայկըրը (Պ. Միւնխի), Փիթթըր Թրոչոփսքին (Համպուրկ) եւ Թոմաս Հիթցլս-

փրկըրը (Լացիո): Երիտասարդներ Մեսուտ Օզիլ եւ Մարքո Մարին (Վ. Պրեմըն), Թոմաս Միւլլըր (Պ. Միւնխի), Մարսէլ Եանսըն (Համպուրկ), Սիմոն Ռոլֆս (Պ. Լեւերքուզըն) եւ Քրիսթիան Կանթնըր (Վոլսպուրկ) պահեստի մարզիկներու շարքը պիտի ամբողջացնեն:

Յառաջապահ եռեակը տարիներէ ի վեր սարսափն է մրցակիցներուն: Միրոսլաւ Կլոզէ, Մարիօ Կոմէշ (Պ. Միւնխի) եւ Լուքաս Փոտոլսքի (Ֆ.Ք. Քէօլն), կրնան նեղացնել ամենազօրաւոր պաշտպանողականով օժտուած կազմերը: Սթեֆան Բիէպլինկ (Պ. Լեւերքուզըն), Քաքաու (Շթուլթկարթ) եւ Փաթրիք Հէյմզ (Պ. Լեւերքուզըն) փոխարինող յառաջապահներ են:

Գերմանացիք կը գլխաւորեն Գ. խմբակը: Անոնց մրցակիցները տարբեր մակարդակներու խումբեր են: Աւստրալիացիք արդէն ծանօթ են իրենց անակնկալներով: Սերպերը փորձառու եւ կազմակերպուած են, իսկ ղանացիք ունին Ափրիկէի լաւագոյն կազմերէն մէկը: Գերմանացիք տհաճ անակնկալներէ հեռու պիտի փորձեն մնալ: «Մանչաթիթը» մինչեւ վերջին վայրկեանը պայքարելու իր կամքով պիտի փորձէ աշխարհի ախոյեանութեան բաժակը վերադարձնել Գերմանիա: Քսան տարիներ առաջ իրագործուած երազը, այսօր, իրապաշտ գերմանացիք կը փափաքին գալն կրկնուած տես-

ԱՄՍՏՐԱԼԻԱ

Աւստրալիոյ ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Նոր Զելանտայի դէմ, 1922ին, եւ պարտուած է 3-1 արդիւնքով: Ամէնէն մեծ արդիւնքով յաղթանակ տարած է Սամուա կղզիներուն դէմ, 2001ին, 31-0 արդիւնքով, իսկ ամէնէն ծանր պարտութիւնը կրած է Հարաւային Ափրիկէէն, 1955ին, 8-0 արդիւնքով: Նախապէս մոնտիայի մասնակցած է 2 անգամ (1974 եւ 2006): Կատարած է 7 մրցում (1 յաղթանակ, 2 հաւասարութիւն, 4 պարտութիւն), նշանակած է 5 կոլ եւ ստացած է 11 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամ կրած է Ալեքս թոպին (87 անգամ), իսկ առաւելագոյն կոլեր նշանակող մարզիկն է Տամիան Մորի՝ 35 կոլ: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Փիմ Վերպիք:



Յաջորդաբար երկրորդ անգամ ըլլալով մասնակցող Աւստրալիա այս անգամ եւս մեծ յաւակնութիւններով կը մեկնի Հարաւային Ափրիկէ: Մարզիչ Վերպիքի «բալիկները» արհամարհելի կազմ չեն, ինչպէս որ էին նախապէս: Արդէն անոնց յաղթել կը նշանակէ մեծ ճիգ եւ բարձր մակարդակ:

Մարզիչ Վերպիք իր տրամադրութեան տակ ունի խաղացողներու հոյ մը, որոնք մաս կազմելով եւրոպական ակումբներու մեծ փորձառութիւն ձեռք ձգած են, եւ Աւստրալիոյ ազգային խումբը անոնց շնորհիւ ի վիճակի է

ամէն տեսակի անակնկալ ստեղծելու:

Բերդապահ Մարք Շվարցըր (Ֆուլհամ) կը մնայ ամէնէն վստահելին: Պրէտ Ճոնզ (Միտլզպորո) եւ երիտասարդ ու խոստմնայից Թանտո Վելափի (Փրըթ Կլորի) պիտի մնան նստարաններուն վրայ:

Յետապահ գիծին կորիզը պիտի կազմեն «եւրոպացիները»՝ Կրէյկ Մուր (Քաւալա), Աքոթ Չիփրֆիլտ (Պասէյ), Տէյլիտ Քարնի (Թվենթթի) եւ Լուքաս Նէյլ (Կալաթասարայ): Չորսն ալ միջադպիսի բազմաթիւ մրցումներու մասնակցած մարզիկներ են: Անոնց փոխարինողները կրնան ըլլալ Փաթրիք Քիսնորպո (Լիծ), Լուքէ Ուելլքալըր (Տինամո Մոսկոլա), Շէյն Լորի (Ասթոն Վիլա) եւ Միքայլ Պոչամփ (Ալ Ժագիրա):

Միջնապահ գիծը պիտի ղեկավարեն Վինս Կրեյլան եւ Պրէթ Էմըրթընը (Պլէքպորն), թիմ Քասիլը (Էվրթըն) եւ Մարք Պրեշիանոն (Փալերմո): Այս քառեակին անպատեհութիւնը այն է որ արդէն ըսկրած է «ծերանալ»: Չորս մարզիկներն ալ թեւակոխած են երեսուն տարիքը: Միջնապահ գիծի խաղացողներ են նաեւ Ճէյմս Հոլընտ (ԱՁ), Նիք Քարլ (Քրիսթիլ Փայաս), Տէնի Ինվինսիպար (Քիլմարնոք) եւ Միքայլ Չոլլո (Իլթրէիթ): Այս վերջինները համեմատաբար անծանօթ եւ անփորձ են եւ անոնք տեղ պիտի գրաւեն պահեստի նստարաններուն վրայ:

Յառաջապահ գիծը պիտի ղեկավարէ կազմին ամէնէն

ծանօթ եւ փորձառու խաղացողներէն Հէրի Քիուլըր (Կալաթասարայ): Լիծի եւ Լիվըրփուլի նախկին այս մարզիկը ճարպիկ եւ արագավազ մարզիկ մըն է, որ կրնայ մրցակիցներու պաշտպանները «նեղացնել»: Անոր կողքին են Պրէթ Հոլմընը (ԱՁ), Արչի թոմսընը (Մելպուռն Վիքթորի) եւ Նիքիթա Ռուքայիթսիան (Թվենթթի):

Աւստրալիացիք ունին նաեւ տեղացի երիտասարդ խաղացողներու փաղանգ մը, որ կրնայ ազգային խումբին հետ մեկնել Հարաւային Ափրիկէ եւ մարզիչ Վերպիքի կազմը թարմացնել անհրաժեշտութեան պարագային:

Աւստրալիացիք մաս կազմելով 4րդ խմբակին բաւական ղժուար կացութեան մը առջեւ կը գտնուին: Անոնք իրենց առաջին մրցումը պիտի կատարեն Ֆուլթայլի «Հրականերէն» Գերմանիոյ դէմ: Գերմանացիք ծանօթ են իրենց անխնայ ըլլալու յատկանիշով: Երկրորդ մրցումը սերպերուն դէմ ճակատագրական պիտի ըլլայ: Սերպերը կը նկատուին մեծ առաջադրութիւնը մը: Իսկ Ղանայի դէմ մրցումը պիտի ըլլայ համեմատաբար աւելի հանգիստ պայմաններու մէջ:

Իր տրամադրութեան տակ ունենալով ատակ մարզիկներ, մարզիչ Վերպիք լատեստութեամբ պիտի սկսի իր բոլոր մրցումները, ակրնկալելով որ մարզիկները հետեւելով իր ցուցմունքներուն յաջողութիւններու կարենան հասնիլ:



ՄԵՐՊԻԱ

Մերպիոյ ազգային խումբը միջազգային իր առաջին մրցումը կատարած է 2006ին, Չեխիոյ դէմ եւ յաղթած է 3-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակները արձանագրած է 2007ին, 2008ին եւ 2009ին, յաջորդաբար Ազրբայէյճանի, Պոլկարիոյ եւ Ռումանիոյ դէմ: Առաջին երկուքին 6-1 արդիւնքով յաղթած է, իսկ երրորդ մրցումին՝ 5-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է 2008ին, Ուքրանիայէն, 2-0 արդիւնքով: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող եւ խումբին կողմը որդրն է Սաւո Միրոսեւիչ (102 մրցում՝ 37 կոլ): Սերպիա առաջին անգամ ըլլալով կը բերէ իր մասնակցութիւնը մոնտիալի: Ներկայիս անոր մարզիչն է Ռատոմիր Անժիչ:

Առաջին անգամ ըլլալով սերպերը մոնտիալի պիտի մասնակցին իբրեւ առանձին պետութիւն: Նախապէս



անոնք որպէս Եոսկոսլաւիա, իսկ աւելի ուշ՝ Սերպիա-Մոնթենեգրո անուան տակ հանդէս եկած են: Նշենք, որ անոնք բաւական յաջող ելոյթներ ունեցած են մոնտիալներու ընթացքին. 1930ին հասած են կիսաւարտական, իսկ 1962ին գրաւած են երրորդ դիրքը:

Այս մոնտիալին սերպերը կը մասնակցին բաւական լաւ պատրաստուած կազմով: Չտուժի մրցումներուն անոնք գրաւեցին իրենց խմբակին Ա. դիրքը, իրենց ետին ձգելով Ֆրանսան, Ռումանիան եւ Աւստրիան: Տասը մրցումներէն եօթն ավարտեցին յաղթանակով, կրելով երկու պարտութիւն եւ արձանագրելով մէկ հաւասարութիւն: Նշանակեցին 22 կոլ, ստացան 8 կոլ:

Ուշագրաւ է, որ Սերպիոյ ազգային խումբի խաղացողներուն մեծամասնութիւնը կու գայ օտար անուանի ակումբներէ, ինչ որ մեծ

առաւելութիւն մըն է, որ փորձառու մարզիչ Անժիչ օգտագործէ իր ֆուլթայոյիտներուն հնարաւորութիւնները՝ լաւագոյն արդիւնքով հեռանալու այս մոնտիալէն:

Բերդապահութիւնը պիտի վստահուի Վլատիմիր Միժոքովիչի (Ուիկոն) կամ Վլատիմիր Տիշինեքովիչի (Մեթալուրկ Տոնէցք): Փոխարինող բերդապահ է Ջելքո Պրքիչ (Վոյվոտինա):

Յետապահ գիծի ամէնէն փորձառուները Նեմինիա Վիտիչը (Մ. Եոնայթըտ) եւ Պրանիսլաւ Իվանովիչն են (Չելսի): Վիտիչ ոչ միայն լաւ պաշտպան է, այլ նաեւ՝ յարձակումներու մասնակից է իր երկար հասակը յաճախ կ'օգտագործէ քողերներու ժամանակ: Այս գոյգին կողքին ներկայ պիտի գտնուին Իվիքա Տրակովիչի (Սելթիքս), Ալեքսանտր Լուքովիչ (Ուտինիզէ), Ալեքսանտր Քոլարով (Լացիօ) եւ երիտասարդ յետապահներ Իվան

Օպրատովիչ (Ռ. Սարակոսա) եւ Նեվէն Սուպոթիչ (Պ. Տորթմունտ):

Միջնապահ գիծի «սիրտն» ու «ուղեղը» Տեօֆան Սթանքովիչն է (Ի. Միլան): Ան պիտի ղեկավարէ խաղը ըստ մարզիչին ցուցմունքներուն: Սթանքովիչ իր կողքին ունի երիտասարդ միջնապահներու փաղանգ մը, որոնք մաս կազմելով օտար ակումբներու, կրնան խաղին ղեկը իրենց ձեռքը պահել. Պոսքո Եանքովիչ (Ճենովա), Նենատ Միլիաս (Վուլովգ), Միլոս Քրասիչ (Մոսկուայի Բանակայիններ), Չորան Թոսիչ (Մ. Եոնայթըտ) եւ Չորավքո Քուզմանովիչ (Շթոլթկարթ):

Յաւազապահ գիծը պիտի վստահուի Մարքո Փանժելիչի (Այաքս) եւ Նիքոլա Ջիկիչի (Վալենսիա): Անոնց կրնան օգնել Միլան Եովանովիչ (Սթանտարտ Լիէթ) եւ Տանքո Լազովիչ (Փ.Ս.Վ.):

Սերպերը Կրկ խմբակին մէջ առաջին հանգրուանին իրենց խմբակից ունին Գերմանիան, Աւստրալիան եւ Ղանան: Երեւութապէս միայն գերմանացիք կրնան «գլխացաւ» պատճառել սերպերուն: Սակայն, Աւստրալիա եւ մանաւանդ Ղանա լաւ կազմելով կը մեկնին Հարաւային Աֆրիկէ եւ պիտի փորձեն երոպացիներուն հաշիւները խանգարել: Սերպերուն կը մընայ առնուազն իրենց առաջին մրցումը Ղանայի դէմ սկսիլ յաղթանակով, որպէսզի աւելի հանգիստ ձեւով շարունակեն մրցաշարքը:



ՂԱՄՆԱ

Ղանայի ազգային խումբը միջազգային իր առաջին մրցումը կատարած 1970ին, Նիճերլանդի դեմ եւ յաղթած է 1-0 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակ տարած է Քենիոյ մէջ՝ տեղւոյն ազգային խումբին դէմ, 1965ին, 13-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Պրագիլէն, 1996ին, 8-2 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է մէկ անգամ՝ 2006ին եւ կատարած է չորս մրցում (2 յաղթանակ եւ 2 պարտութիւն): Նշանակած է 4 կոլ եւ ստացած է 6 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Ապետի ֆելէ (73 անգամ), որ ցարդ ազգային խումբին կոլսփորրըն է՝ 33 կոլով: Ներկայիս Ղանայի մարզիչն է Միլովան Ռաֆեպա:

Ղանայի ազգային խումբը



երբ 2006ին առաջին անգամ ըլլալով կը մասնակցէր մոնտիալի, ոչ ոք կ'ակնկալէր, որ Իտալիոյ եւ Չեխիոյ նման խումբերու ներկայութեամբ, ան անցնէր երկրորդ հանգրուան: Ղանացիք երկրորդ հանգրուանին, հակառակ իրենց գեղեցիկ ու տպաւորիչ խաղարկութեան, պարտուեցան Պրագիլէն:

Այս մոնտիալին անոնք կը վերադառնան աւելի ինք-

նախտահ: Զտուծի մրցումներուն առանց ղժուարութեան անոնք գրաւեցին իրենց խմբակին պարագրուի դիրքը: Սակայն, այս մոնտիալին, անոնք առաջին հանգրուանին մրցակից ունին Գերմանիան, Աւստրալիան եւ Սերպիան: Մարզիչ Ռավեթաք կը գիտակցի որ ղժուար առաքելութեան մը առջեւ կը գտնուի եւ իր խմբակիցները տոկուն ու յամու մրցակիցներ են:

Բերդապահ Ռիչրոտ Քինկսըն (Ուիլիզ) պիտի փորձէ լաւ ձեւով պաշտպանել իր բերդը: Անոր փոխարինողները Տանիէլ Ատօէյ (Լիպլըթի) եւ Ուիլիզը Ամամու (Վասսալանտս) միջազգային գետնի վրայ անփորձ են եւ կրնան լաւ ձեւով չկատարել իրենց պարտականութիւնը:

Յետասպահ գիծի կեդրոնական դէմքերը «անգլիացի»ներ Ճոն Մենսան (Մանտրոլէնտ) եւ Ճոն Փանթսին են (Ֆուլհամ): Սամուէլ Ինքու (Պասէլ), էրիք Ատո (Ռոտտ), Իսաք Վորսա (Հոֆրենհայմ) եւ Հանս Սարփէյ (Պ. Լեւերքուզըն) կ'ամբողջացնեն յետասպահ գիծը: Բոտրն ալ միջազգային բաղմաթիւ մրցումներ կատարած մարզիկներ են եւ վստահաբար ղժուարութիւններ պիտի չունենան:

Միջնապահ գիծին վրայ, անկասկած, ամէնէն ծանօթ մարզիկը Միքայէլ Էսիէնն է (Չեխի): Ան փնտռուած միջնապահ մըն է, որուն ներկայութիւնը անհրաժեշտութիւն է ազգային խումբին համար:

Անոր կողքին կան նոյնքան փորձառու միջնապահներ: Սթեֆան Ափփա (Պոլոնիա), Սուլէյ Մուսթարի (Ինթէր), Անտրէ Այու (Մարսէյ), Անթոնի Անոն (Ռոզընպորկ) Տերէք Պոթանկ (Կեթաֆէ) եւ Քուատուո Ասանտա (Իւտինիգէ) կրնան ամուր միջնապահ գիծ մը կազմել եւ յոգնեցնել իրենց մրցակիցները:

Յառաջապահ գիծի վրայ հիմնական մարզիկները կը մնան Համինու Տրամանի (Քուպան Կրասնոտար) եւ Մաթիու Ամոա (Պրեստա): Անոնց ընկերակիցներ կրնան ըլլալ Ասամոա Ճիան (Ռէն), Տոմինիք Ատիվիա (Ա.Ս.Միլան), Մաուէլ Ակոֆո (Լիմասո) եւ Փրինս Թակոէ (Հոֆրենհայմ):

Ղանա իր առաջին մրցումը պիտի կատարէ Սերպիոյ դէմ, որ նոյնպէս լաւ պատրաստուած կը մեկնի Հարաւային Ափրիկէ: Խումբերէն որեւէ մէկուն պարտութիւնը կրնայ վերջ դնել մոնտիալի այս մասնակցութեան, նկատի ունենալով որ խմբակին Էրդ կազմը՝ Գերմանիան առիթ պիտի չտայ իր մրցակիցներուն, որ զինք անախորժ անակնկալներու մատնեն, իսկ Աւստրալիա պիտի փորձէ նոյնպէս օգտուիլ Ղանայի նուազագոյն սխալէն եւ անցնիլ Բ. հանգրուան: Ղանացիներուն կը մնայ իւրաքանչիւր մրցումի պատրաստուիլ լրջօրէն, քանի անոնց կազմը ի վիճակի է կրկնելու նախորդ մոնտիալի իրենց իրագործումէն աւելին:





ՀՈՒԱՄՆՏԱ

Հոլանտայի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Պել-ճիբայի մէջ տեղւոյն կազմին դէմ եւ յաղթած է 4-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակներ արձանագրած է Ֆինլանտայի դէմ (1912ին)՝ 9-0 արդիւնքով եւ Նորվեգիոյ դէմ (1972ին)՝ 9-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Անգլիայէն (1907ին)՝ 12-2 արդիւնքով: Մոնտիայի մասնակցած է ութը անգամ: Երկու անգամ (1874 եւ 1978) հանդիսացած է փոխ ախոյեան, իսկ 1998ին գրաւած է չորրորդ դիրքը: Կատարած է 36 մրցում (16 յաղթանակ, 10 հաւասարութիւն եւ 10 պարտութիւն): Նշանակած է 59 կոլ եւ ստացած է 38 կոլ: Ազգային խումբի շապիկով առաւելագոյն անգամ հանդէս եկած է Էտուրին Վան Տէր Սաար (130 անգամ), իսկ խումբին կոլ-սքորրըն է Փաթրիք Քլուիվէրթ՝ 40 կոլով: Ներկայիս ազգային



խումբին մարզիչն է Պէրթ Վան Մարուիք: Հոլանտայի ազգային խումբը առանց դժուարութիւններու կրցաւ ապահովել մոնտիայի մասնակցութեան իր տոմսը: Հոլանտացիք իրենց բոլոր մրցումները աւարտեցին յաղթանակով: Իսկ մոնտիային անոնք կը գլխաւորեն հինգերորդ խմբակը, որուն մաս կը կազմեն Դանիան, Քամբուրը եւ Դանիան: Հոլանտացիք 2008ին Եւրոպայի ախոյեանութեան երկրորդ հանգրուանի մրցումներուն պարտուեցան Ռուսիայէն՝ 3-1 արդիւնքով եւ այդ մրցումէն ի վեր անոնք կը մնան անպարտելի:



Անձանօթ մարզիչ Վան Մարուիք մեծ փոփոխութիւններ չէ կատարած ազգային խումբէն ներս: Բերդապահութիւնը պիտի վըտահուի Այաքսի բերդապահ Մարթէն Սթեքելէնպուրկի: Փոխարինողներ են Փիէթ

Վելթհուզըն (Վիթէս), Սէնտոր Պոչքըր (Թվենթէ) եւ Միշէլ Վորմ (Իւթրէխթ): Յետապահ գիծը կը ղեկավարէ վեթերան Ճիովանի Վան Պրոնքհորսթը (Ֆէյխուրտ): Անտրէ Ուլլըր (Փ.Ս.Վ.), Ճոն Հելթինկա (Էվլըրթըն), Եորիտ Մաթիսըն (Համպուրկ) եւ Խայիտ Պելհարուզ (Շթուլթկարթ) հիմնական կազմի մարզիկներ են: Անոնք երիտասարդ ու փորձառու են: Միջնապահ գիծը կը ղեկավարէ խումբին «սիրտ»ն ու «ուղեղ»ը հանդիսացող Պայէրն Միւնիխի մարզիկ Մարք Վան Պոմէլ: Պոմէլ պարտականութիւնը ունի դաշտին կեդրոնը հսկելու եւ օգնելու թէ՛ յառաջապահներուն եւ թէ՛ յետապահներուն: Իր «գործ»ը լաւ կատարող Պոմէլ առանձին չէ: Ռաֆայէլ Վան Տէր Վարդ (Ռ. Մատրիա), Նայճըլ Տը Եոնկ (Մ. Սիթի), Ուէսյի Ծնայտոր (Ինթէր) կ'ամբողջացնեն Պոմէլի աշխատանքը:

Երիտասարդ միջնապահներ Իպրահիմ Աֆելայ եւ Օրլանտո Էնկելար (Փ.Ս.Վ.), ըմբիթայն Շաարզ (Ա.Ձ) եւ Տէմի Տը Զէոյ (Այաքս) փոխարինողներ ըլլալով հանդերձ, դաշտ ներկայանալով կրնան վտանգաւոր պահեր ստեղծել յառաջապահներուն համար: Յառաջապահ գիծը պիտի վստահուի «անգլիացի»ներուն: Տըրք Քիուլթ եւ Ռայըն Պապլը (Լիվըրպուլ), Ռոպին Վան Փերսի (Արսենալ) կը կազմեն յաջող եռեակ մը: Վան Փերսի վիրաւոր է, սակայն հաւանական է որ միանայ իր ընկերներուն՝ Հարաւային Ափրիկէ մեկնելու համար: Բնականաբար ազգային խումբի ամէնէն վտանգաւոր յառաջապահը կը մընայ Պայէրն Միւնիխի Արիէն Ռոպէնը: Ռոպէն եթէ կարողանայ ցուցադրել իր խաղը եւ ընկերները կարողանան հանգիստ գնդակներ մատակարարել անոր, ապա «Մեքենական նարինջները» կը դառնան անզսպելի: Հոլանտացիք իրենց առաջին մրցումը պիտի կատարեն Դանիոյ դէմ: Անոնք պիտի փորձեն անպարտելիութեան նոր մրցանիշ մը հաստատել: Քամբուրն եւ Ճափոն այնքան ալ չեն մտահոգեր հոլանտացիները: Մարզիչ Վան Մարուիք յաջողած է ստեղծել ներդաշնակ կազմ մը, որ կրնայ մեծ անակնկալներ ստեղծել այս մոնտիային: Ճիշդ է որ հոլանտացիք թեկնածու չեն, սակայն անոնք կը մնան ամենամեծ առւթասայտորը:

ԴԱՆԻԱ

Դանիոյ ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1908ին, Ֆրանսայի դէմ եւ յաղթած է 9-0 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը տարած է դարձեալ Ֆրանսայի դէմ՝ 1908ին, 17-1 արդիւնքով: Իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Գերմանիայէն, 1937ին, 8-0 արդիւնքով: Մոնտիայի մասնակցած է երեք անգամ եւ կատարած է 13 մրցում (7 յաղթանակ, 2 հաւասարութիւն, 4 պարտութիւն): Նշանակած է 24 կող եւ ստացած է 18 կող: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամ կրած է Փիթըր Շմայլը՝ 129 անգամ, իսկ կող-սքորրըն է Փոլ Նիլսըն՝ 52 կողով: Ներկայիս հաւաքականի մարզիչն է Մորթըն Օլսըն:

1980ական թուականներու կէսերուն, դանիական ֆուտբոլը կը սկսի ապրիլ իր

զարթօնքը: Սկզբնական շրջանին ֆուտբոլի աշխարհին անծանօթ այս երկրին անունը ոչ ոք նկատի կ'առնէ, սակայն դանիացիք առաջին իսկ իրենց մասնակցութեան կը յաջողին իրենք զիրենք պարտադրել: Անոնց ներկայացուցած գեղեցիկ ֆուտբոլը եւ յաջողութիւնները կը գրաւեն համակիրներու սրտերը: Այդ սերունդը կը կոչուէր էլքիար Լարսըն, Սորէն Լերպի, Միքայէլ Լաուտրուփ, Մորթըն Օլսըն (ներկայիս ազգային խումբի մարզիչ), Եան Մոլպի Ֆրանք Արնըսըն, Պրայրն Լաուտրուփ, Փիթըր Շմայլըլ եւ այլն: Յաջորդական երկու սերունդներ կը յաջողին մեծ գրաւչութիւն եւ հետաքրքրութիւն ստեղծել իրենց շուրջ: Բնականաբար մեծագոյն անակնկալը կը ստեղծեն 1992ին, երբ անոնք կը տիրանան Եւրոպայի ազգային խումբերու ախոյեանութեան:

Այդ սերունդը հմայել է

եռք ֆուտբոլիսէր հասարակութիւնը, դանիական հէքիաթի մը նման անցաւ: Այսօր դանիացիք չունին նախկին իրենց փառքը: Հակառակ անոր, անոնք գտումի մրցումներուն գրաւեցին իրենց խմբակին առաջին դիրքը, իրենց ետին ձգելով երբեմնի զօրաւոր կազմերէն Շուէտը, Հունգարիան եւ մասնաւորաբար վերջին շրջանին «վերականգնած» Փորթուգալը: Դանիացիք իրենց կատարած գտումի 10 մրցումներէն վեցը աւարտեցին յաղթանակով, երեքը հաւասարութեամբ եւ կրեցին մէկ պարտութիւն: Նշանակեցին 16 կող եւ ստացան 5 կող:

Մարզիչ Օլսըն, որ հէքիաթային սերունդի ներկայացուցիչներէն է, յաջողած է ստեղծել ներդաշնակ կազմ մը: Բերդապահութիւնը անառարկելիօրէն վստահուած է Սթոք Սիթիի փորձառու բերդապահ Թոմաս Սորենսընի: Փոխարինողներն են Սթեֆան Էնտրըսըն (Պրոնսպի) եւ Եսփըր Բրիսթիանսըն (Բոփենհակըն):

Պաշտպանողական գիծը ունի բաւական փորձառու խաղացողներ: Լարս Ժաքոպսըն (Պէլքալըն), Փրը Բրոլտրուփ (Ֆիորենթինա), Սիմոն Բիարըր (Փալերմօ), Տանիէլ Էկըր (Լիվըրփուլ), Միքայէլ Կրավկարա (Նանթ), Սիմոն Փոլսըն (ԱԶ) եւ Թոմաս Ռասմուսըն (Պրոնսպի): Դանիոյ յետապահ գիծը բաւական ամուր է եւ կը յաջողի աքցանել մրցակից կազմերուն յարձակումները՝ անա-

ռիկ պահելով իր բերդը:

Միջնապահները նոյալէս փորձառու են: Անուանի աւուսներու մաս կազմող ֆուտբոլիստներով դեկավարուելով, դանիացիք պիտի փորձեն նոր հէքիաթներ ստեղծել: Բրիսթիան Փոլսըն (Եուվենթուս), Տանիէլ Եանսըն (Վերտրըր Պրեմըն), Թոմաս Բահլենպըրկ (Վոլպպուրկ), Լէոն Անտրէասըն (Հանովըր), Մարթին Վինկարա (Բոփենհակըն) եւ Թոմաս Էնկվոլտսըն (Կրոնիկըն) կրնան շատ դիւրուլթեամբ դաշտին կեդրոնը առնել իրենց հսկողութեան տակ, առիթ չտալով որ մրցակից կազմը ազատ շարժի եւ յարձակումներ կազմակերպէ դէպի դանիական բերդը:

Յաւանաբար գիծի ամէնէն փորձառու եւ վստահելի խաղացողը, անկասկած, ձոն Տալ Թոմասընն է (Ֆէյլենուրտ): Ան իր կողքին ունի այլ փորձառուներ՝ Տէնիս Ռոմեսալ (Այաքս), Մարթին Եորկընսըն (Ֆիորենթինա) եւ Եսփըր Կրոնքեարը (Բոփենհակըն): Սակայն, պէտք է նշել, որ այս քառեակին թերութիւնը այն է, որ արդէն իսկ «ծերացած» է եւ կրնայ անհրաժեշտ արդիւնաւորումը չտալ բոլոր մրցումներուն: Երիտասարդ յաւանապահներ են Մորթըն Ռասմուսըն (Պրոնսպի), Լասէ Շոն (Նէք) եւ մանաւանդ հետզհետէ աչքի զարնող Նիքլաս Պէնտթըրը (Արսենալ):

(Շար.ը՝ էջ 38)



ՃԱՓՈՆ

Ճափոնի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Չինաստանի դեմ, 1917ին եւ պարտուած է 5-0 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը արձանագրած է Ֆիլիպինի դեմ, 1967ին, 15-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է 1917ին, Ֆիլիպինէն, 15-2 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է երեք անգամ (1998, 2002 եւ 2006): Կատարած է 10 մրցում (2 յաղթանակ, 2 հաւասարութիւն եւ 6 պարտութիւն): Նշանակած է 8 կոլ, ստացած է 14 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Մասամի Իհարա (123 անգամ), իսկ խումբին կոլ-սքորըրն է Գունիչիկէ Քամամոթօ (75 կոլ): Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Թաքէշի Օքատա:

Ճափոնցիք երկար տարիներ մնացած են իրենց դրացի Հարաւային Քորէայի շուքին տակ: Անոնց դրացին աւելի բարձր մակարդակ ունենալով, վերջին երեսուն տարիներուն միշտ ալ ներկայ եղած է մոնտիալի: Մինչ ճափոնցիք մոնտիալի իրենց մասնակցութիւնը սկսան ապահովել 1998էն ետք:

Իրենց նախորդ մասնակցութեանց ընթացքին, ճափոնցիք միայն 2002ին, երբ աւարտականները տեղի ունեցան Ճափոնի եւ Հարաւային Քորէայի մէջ, կրցան երկրորդ հանգրուան անցնել: Նշենք, որ ճափոնցի ֆուտ-



պոլիստներուն ջախջախիչ մեծամասնութիւնը մաս կը կազմէ ճափոնական ակումբներու: Այս տարի, մոնտիալի յաջողութեան համար մարզիչ Թաքէշի Օքատա պիտի դիմէ հետեւեալ մարզիկներուն.-

Բերդապահն է Սէյկօ Նարազաքի (Նակոյա Կրամփոս), փորձառու է եւ արդէն իսկ 74 անգամ կրած է ազգային խումբին շապիկը: Չայն փոխարինողներն են Էյճի Քաւաշիմա (Քաւազաքի Ֆրոնթալ) եւ Ռիոթա Յուզուքի (Ռէտ Տայմընտ):

Յետապահ գիծի փորձառու մարզիկներն են խմբապետ Եուժի Նաքագաւա (Եո-



քոհամա), Եուէչի Քոմանօ (ժիւպիո Իվաթա), Եասուլուքի Քոննօ (Ֆ.Ք.Թոքիօ), Աթսութօ Աշիտա (Քաշիմա), Եութօ Նակաթոմօ (Ֆ.Ք.Թոքիօ) եւ Մարքուս Թանաքա (Նակոյա Կրամփոս):

Միջնապահ գիծը բաղկացած է փորձառու մարզիկներէ՝ Շունսուքէ Նաքամուրա (Եոքոհամա Մարինոս), ժիւնիչի Ինամոթօ (Քաւազաքի Ֆրոնթալ), Եասուհիթօ Էնտօ (Կամպա Օսաքա), Եուքի Ապէ (Ռէտ Տայմընտ): Այս դիրքին վրայ «տարականները» կրնան մեծ դերակատարութիւն ունենալ: Մաքթօ Հասեպէ (Վոյսպուրկ), Տայսուքէ Մաթսույ (Կրոնոպլը) եւ Քէյսուքէ Հոնտա (Ս.Էս.Քա Մոսկուա): Իսկ Քէնկօ Նաքամուրա (Քաւազաքի Ֆրոնթալ) եւ Եոշիթօ Օքուպօ (Վիսէլ Քոպէ) մարզիչին նախասիրած խաղացողներն են:

Յառաջապահ գիծի վրայ Հիսաթօ Սաթօ (Հիրոշիմա),

Քէյժի Թամատա (Նակոյա Կրամփոս), Շինգի Օքազաքի (Շիմիդու) եւ Քիչօ Եանօ (Ալպիլէքս Նիկաթա) ամէնէն փորձառու յառաջապահներն են: Անոնց կրնան միանալ աւելի երիտասարդ ու քիչ փորձառութիւն ունեցող մարզիկներ, որոնք նոյնպէս մաս կը կազմեն տեղական կազմերու:

Ճափոն դժուարութիւն չունեցաւ գտումի մրցումներուն: Ճափոնցիք կրեցին միայն մէկ պարտութիւն՝ Աւստրալիայէն 1-0 արդիւնքով: Սակայն պէտք է նշել, որ անոնց խմբակիցները այնքան ալ զօրաւոր կազմեր չէին:

Մոնտիալին մաս կազմելով հինգերորդ խմբակին, անոնք բաւական դժուարութիւն պիտի ունենան: Հակառակ անոր որ անոնք չորրորդ անընդմէջ մասնակցութիւնը կ'ապահովեն, սակայն կը նկատուին տկար եւ ոչ կայուն կազմ մը: Անոնց առաջին մրցումը Քամբերլենդի դէմ նախաճաշակ մը պիտի տայ անոնց մակարդակին մասին: Իսկ հետագայ երկու մրցումները, յաջորդաբար Հոլանտայի եւ Դանիոյ դէմ, դժուար պիտի ըլլան: Բոլոր տուեալները ցոյց կու տան, որ ճափոնցիներուն դերը այս խմբակին մէջ պիտի ըլլայ լուսանցքային: Վստահաբար, իրենք այդպէս չեն մօտենար մրցումներուն, այլ՝ յամառ ու կամքի տէր ճափոնցիք պիտի փորձեն լաւագոյն արդիւնքները արձանագրել:

ՔԱՄԵՐՈՒՆ

Քամերոնը միջազգային իր առաջին մրցումը կատարած է Սոմալիի դեմ, 1960ին, եւ յաղթած է 9-2 արդիւնքով, ինչ որ իր պատմութեան ամէնէն մեծ տարբերութեամբ յաղթանակն է: Ամէնէն ծանր պարտութիւնները կրած է Նորվեկիայէն (1990ին)՝ 6-1 արդիւնքով, Ռուսիայէն (1994ի մոնտիալին)՝ 6-1 արդիւնքով եւ Քոսթա Ռիքայէն (1997ին)՝ 5-0 արդիւնքով: Սոնտիալներու մասնակցած է 5 անգամ, կատարած է 17 մրցում (4 յաղթանակ, 7 հաւասարութիւն եւ 6 պարտութիւն): Նշանակած է 15 կոլ եւ ստացած է 29 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամ կրած է Ռիկորէրթ Սոնկ՝ 131 անգամ, իսկ խումբին կոլ-սքորըն է ներկայի խմբապետ Սամուէլ Էթու՝ 42 կոլով: Ազգային խումբին մարզիչն է ֆրան-



սացի Փօլ Լը Կուէն: Քամերոնի ազգային խումբը երեսուն տարիէ կը նկատուի ափրիկեան ամէնէն լաւ եւ կայուն կազմերէն մէկը: Անոնց առաջին մասնակցութիւնը 1982ին արդէն տպաւորիչ էր, իսկ ամէնէն յաջող մոնտիալը, անկասկած, 1990ին էր, երբ «Անպարտելի առիւծները» հասան քառորդ աւարտական եւ պարտուեցան Անգլիոյ կազմէն՝ 3-2 արդիւնքով: Ի

քէյը (Պրուսի), Փիէռ Ուոմէն (Քէօն) եւ Թիմոթէ Աթուպան (Այաքս):

Միջնապահ գիծը կազմըւած է անծանօթ մարզիկներէ, ինչ որ կը նկատուի Քամերոնի «Աքիլլէսի կոունկ»ը: Հակառակ անոր որ անոնք մաս կը կազմեն անուանի ակումբներու, սակայն այնքան փայլուն չեն: Ալեքսանտր Սոնկ (Արսենալ), Ժան Մաքուն (Լիոն), Սթեֆան Մպիա (Մարսէյ), Տանիէլ Քոմէ (Թեներիֆէ), Մոտեսթէ Մպիամի (Ալմէյրա) եւ Էվոնկ Էնօ (Այաքս) չարքառ եւ տոկուն մարզիկներ են, սակայն անոնք ունին փորձառութեան պակասը:

Յաւանաբար գիծի աստղը Պարսայի նախկին ռմբարկու եւ Ինթէրի ներկայ յառաջապահ Սամուէլ Էթուն է: Անոր պիտի օգնեն Ալպէրթ Մեյոնկ Զէ (Փրակա), Փիէր Ուէպօ (Մայորքա) եւ Տորկէ Քուէմասա (Քայա Պրիւս):

Քամերոնցիք մաս կը կազմեն խմբակի մը, ուր Դանիա եւ Հոլանտա պիտի փորձեն առիթ չտալ իրենց: Անոնք պիտի փորձեն իրենց առաջին մրցումը ճափոնի դէմ աւարտել յաղթանակով, որպէսզի բարձր կորովով ներկայանան նախ Դանիոյ եւ ապա Հոլանտայի դէմ: «Անպարտելի առիւծները» 1990ի յաջողութեան յետոյ մնացին շուքի մէջ, եւ անոնք այս տարի պիտի փորձեն հասնիլ առնուազն երկրորդ հանգրուան եւ մոռնալ վերջին տարիներու իրենց արձանագրած անյաջողութիւնները:

Հարկէ, առասպելական կը մընայ Քամերոնի բոլոր ժամանակներու լաւագոյն ֆութպոլիստը՝ Ռոթէ Միլան, որ մինչեւ 43 տարեկան հասակը մաս կազմեց ազգային խումբին:

Մարգիշ Լը Կուէնի կազմին խաղացողներուն մեծամասնութիւնը կու գայ եւրոպական ակումբներէ: Անոնք արդէն փնտռուած մարզիկներ են եւրոպական անուանի ակումբներու կողմէ:

Բերդապահութիւնը պիտի վստահուի Իտրիս Քամենիի (Էսփանիոլ): Ժոսլէա Մայէպի (Պէյթար) եւ Սուլէյման Համիտու (Քայսերիսփոր) փոխարինողներու նրատարանին վրայ պիտի սպասեն:

Յետապահ գիծին ղեկավարը, անկասկած, պիտի ըլլայ Տրապիգոնսփորի փորձառու յետապահ Ռիկորէրթ Սոնկը: Անոր կողքին պաշտպանողական գիծը պիտի ամրացնեն Պէնուա Էթոթոն եւ Սեպասթիան Պասոնկը (Թոթենհամ), Անտրէ Պի-





ԻՏԱՎԻԱ

Իտալիոյ ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1910ին, Ֆրանսայի դէմ եւ յաղթած է 6-2 արդիւնքով: Ամենամեծ յաղթանակը արձանագրած է 1948ին, Միացեալ Նահանգներու դէմ, 9-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Հունգարիայէն, 1924ին, 7-1 արդիւնքով: Մոնտիալներու մասնակցած է 16 անգամ եւ կատարած է 77 մրցում (44 յաղթանակ, 19 հաւասարութիւն, 14 պարտութիւն): Նըշանակած է 122 կոլ եւ ստացած է 69 կոլ: Չորս անգամ տիրացած է տիտղոսին (1934, 1938, 1982 եւ 2006): Երկու անգամ դարձած է փոխ ախոյեան (1970 եւ 1994): 1990ին հանդիսացած է երրորդ, իսկ 1978ին՝ չորրորդ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է ներկայի խմբապետ Ֆալկո ֆանաւարո (131 անգամ), իսկ խումբին կողմէն ընդունուած է Լուիճի Ռիվա՝ 35 կոլով: Ներկայիս Իտալիոյ մարզիչն է Մարչելլո Լիվիի:

Եւրո-2008ի ոչ այնքան համոզիչ արդիւնքները պատճառ կը դառնային որ Իտալիոյ ֆետերասիոնը պաշտօնանկ ընէ մարզիչ Ռոպերթո Տոնատոնին եւ վերստին պաշտօնի կոչէ նախորդ մոնտիալի տիտղոսակիր Մարչելլո Լիվիին:

Լիվիիի վերադարձով խումբը վերստին գտաւ յաղթանակներու ճամբան: Չը-



տումի մրցումներուն մասկազմելով 8րդ ոչ այնքան ղժուար խմբակին, իտալացիք արձանագրեցին եօթը յաղթանակ, երեք հաւասարութիւն եւ իրենց մրցումները աւարտեցին առանց պարտութեան: Նշանակեցին 18 կոլ եւ ստացան 7 կոլ: Անոնց միակ ղժուար մրցակիցը եղաւ Հիւսիսային Իրլանտան:

Հակառակ այս բարեյաջող մրցումներուն, սակայն, իտալացիք անցեալ տարի միջ-ցամաքամասային ախոյեանութեան, որ տեղի ունեցաւ Հարաւային Ափրիկէի մէջ, ոչ միայն ձախողեցան, այլեւ իրենց խաղարկութեամբ մեծ հարցականներ ստեղծեցին տիտղոսը կարենայ պահելու իրենց կարողութեան շուրջ: Այս մրցաշարը եկաւ բացայայտելու Իտալիոյ հաւաքականին թերութիւնները, որոնց սրբազրումին համար երկար ժամանակ չունի մարզիչը:

Ճիշդ է որ աշխարհի լաւագոյն բերդապահներէն մէկը՝ Ճիանլուիճի Պիլֆոն կը հսկէ Իտալիոյ բերդին, սակայն պաշտպանողական գիծը կը մնայ խոցելի: Խմբապետ ֆանաւարո արդէն իսկ «ծերացած» կը թուի ըլլալ: Միջ-ցամաքամասային ախոյեանութեան խաղերուն զգալի էր անոր տարիքին յոգնութիւնն ու դանդաղութիւնը: Չամպրոթա եւ Կրոսո նոյնպէս թեւակոխած են երեսուն տարիքը: Փորձառու յետսպահ Նեսթալի բացակայութիւնը տակաւին կը մնայ բաց եւ անոր վերադարձը կը փափաքին շատերը: Երիտասարդ յետսպահներէն Չիելլինի, Բրիսքիթո եւ Պոկեթի կրնան օժանդակի դեր կատարել: Համեմատաբար Չիելլինի ամէնէն փորձառուն է եւ կրնայ նկատի առնել իր առաջին տասնմէկին մէջ կամ լաւագոյն փոխարինողի դեր կատարել: Այլ խօսքով, Իտալիոյ յետսպահ գի-

ծը բաւական լուրջ ղժուարութեան առջեւ է:

Միջնապահ գիծը նոյնպէս կը տառապի օղակողի դեր կատարող մարզիկներու բացակայութենէ: Ալեսանտրո Փիրլո բաւական ղժուարութիւններու առջեւ պիտի գտնուի: Անոր կրնայ օգնել Կաթուզօ, որ սակայն իր «կոռազան» բնակորութեան պատճառով քարթեր շատ կը ստանայ եւ կը բացակայի մրցումներէ, ինչ որ պատճառ կը դառնայ ընկերներուն աշխատանքին ծանրաբեռնութեան: Փորձառու միջնապահ Տանիէլէ Տէ Ռոսի միակն է որ կրնայ Փիրլոյի հետ խաղը ղեկավարելու պաշտօնը ստանձնել: Քամորանեզէ իր փայլքը կորսնցուցած է: Լիվրփուլի միջնապահ Աքիլանի օրըստօրէ տպաւորիչ մրցումներ կը կատարէ եւ կրնայ միանայ տասնմէկին: Սամտորիայի միջնապահ Փալամպոն եւ Ֆիորէնթինայի հիմնական զոյգը՝ Մոնթիլիօ եւ Մարքիոնի բաւական լաւ տարբերակներ են փորձառու միջնապահ գիծ մը ունենալու համար: Հարաւային Ափրիկէի մէջ Իտալիոյ ամենախոցելի կէտը միջնապահ գիծն էր: Ան չկրցաւ խաղը օղակողի իր պարտականութիւնը կատարել եւ վերջին մրցումին բացայայտեց իր ձախողութիւնը, երբ ոչ յառաջապահներուն առիթներ կրցաւ ստեղծել եւ ոչ ալ յետսպահներուն օգնել՝ մրցակիցներու յարձակումներուն դիմաց:

(Շար.ը՝ էջ 40)

ՓԱՐԱԿՈՒՒՅ

Փարակուէյ միջազգային իր առաջին մրցումը կատարած է իր դաշտին վրայ, Արժանթինի դէմ, 1919ին եւ պարտուած է 5-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է 1949ին, Պոլիվիոյ դէմ, 7-0 արդիւնքով: Իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Արժանթինէն, 1926ին, 8-0 արդիւնքով: Մոնտիայի մասնակցած է եօթը անգամ: Կատարած է 22 մրցում (6 յաղթանակ, 7 հաւասարութիւն եւ 9 պարտութիւն): Նշանակած է 27 կոլ եւ ստացած է 36 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Քարլոս Քամարա (110 անգամ), իսկ խումբին կոլ-սքորըն է Խոսէ Քարտոզո՝ 26 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Ժեռարտո Մարթինո:

Փարակուէյի ազգային

խումբը մոնտիայի կը հասնէր գերազանցելով Արժանթինի եւ Ուրուկուէյի ազգային խումբերը: Չտումի 18 մրցումներուն անոնք արձանագրեցին 10 յաղթանակ, 3 հաւասարութիւն եւ 5 պարտութիւն՝ նշանակելով 26 կոլ եւ ստանալով 16 կոլ:

Իր նախորդ մասնակցութիւններուն ընթացքին Փարակուէյ յաղթան ալ փայլուն արդիւնքներ չէ արձանագրած: Լաւագոյն պարագային ան յաջողած է անցնիլ երկրորդ հանգրուան (1986, 1998 եւ 2002) եւ ապա դուրս մնացած է մրցաշարքէն: Պէտք է ընդգծել նաեւ, որ Փարակուէյ յաղթան ալ հուշակաւոր խաղացողներ չէ ունեցած իր պատմութեան ընթացքին, եթէ զանց առնենք վերջին տասնամեակի Չիլաւէրթը եւ Քրուզը:

Այս մոնտիային եւս Փարակուէյի ակնկալութիւնները համեստ են: Խմբակից ունենալով Իտալիոյ եւ Սլովաք-

իոյ նման կազմեր, անոնք պիտի փորձեն առնուազն կանուխ հրաժեշտի տոմս չապահովել:

Այս առաքելութիւնը վրատահուած է մարզիչ Ժեռարտո Մարթինոյի: Ան իր տրամադրութեան տակ ունի խաղացողներու հոյ մը, որոնք մաս կազմելով օտարակուծներու, պիտի փորձեն լաւ անակնկալներ հրամցնել իրենց համակիրներուն:

Բերդապահութիւնը վրատահուած է խմբապետ Ժիւսթօ Վիարի (Ռ. Վալատոյիտ): Յետսպաս գիծի հիմնական մարզիկները կը հանդիսանան Փաուլօ Տա Սիլվա (Սանտրոլէնտ), Խոլիո Քաչերէս (Աթլետիքօ Մինչլո), Տէնիս Քանիզա (Լէոն) եւ Տարիօ Վերոն (Իւնամ): Փոխարինողներ կրնան ըլլալ Քրիստիո Ռոտրիկէզ (Պոքա Ճիւնիորզ) եւ Օրելիանօ Թորէս (Սան Լորենզօ): Յատկանշական է, որ այս պարագային Փարակուէյի պաշտպանողականը առաւելաբար վստահուած է «տարեց» ֆուլթպոյիստներու:

Միջնապահ գիծին սիրտը կը հանդիսանան Ճոնաթան Սանթանա (Վոլսպոլրկ), Քրիսթիան Ռիվերոս (Քրուզ Ագիւլ), Վիլքեթր Քաչերէս (Լիպերթատ) եւ Էնրիքէ Վերա (Քրիթօ): Լաւագոյն փոխարինողներ կրնան ըլլալ Էտկար Պարէթօ (Աթալանթա), Սերճիօ Աքինօ (Լիպերթատ) եւ Ռոտրիկօ Պրուկոս (Չերօ Փորթէնիօ):

Մարզիչ Մարթինօ յառաջապահ գիծը պիտի վստահի

օտարականներուն: Այս պարագային լաւագոյն եռեակը կամ լաւագոյն ընտրութիւնը մարզիչին համար Ռոքէ Սանթա Քրուզ (Մ. Սիթի), Նելսոն Վալտէս (Պ. Տորթմոնտ) եւ Օսքար Քարտոզօ (Պենֆիքա) եռեակն է:

Փարակուէյ մաս կազմելով վեցերորդ խմբակին, առաջին հանգրուանին մրցակից պիտի ունենայ Իտալիան, Սլովաքիան եւ Նոր Զելանտան: 14 Յունիսին անոնց առաջին մրցումը աշխարհի ախոյեան Իտալիոյ դէմ բաւական ճակատագրական կրնայ ըլլալ: Պարտութիւն մը եւ փարակուէյցիք շատ ժամանակ պիտի չունենան իրենց ուժերը հաւաքելու եւ նոր պայքարի մէջ մտնելու: Թէեւ Փարակուէյի կազմը ճանչցուած է իր տոկոսնութեամբ եւ մարտունակ ոգիով, սակայն անոնք երբեք չեն նմանած իրենց զրացի արժանթինցիներուն կամ ուրուկուէյցիներուն, որոնք յաճախ կոշտ խաղ կը կիրարկեն:

24 Յունիսին, առաջին հանգրուանի վերջին մրցումը փարակուէյցիք պիտի խաղան Նոր Զելանտայի դէմ: Փարակուէյցի ֆուլթպոյիստները ճիգ պիտի չհնայեն, որ քանի մը օր ետք մրցին Հոլանտայի, Դանիոյ կամ Թէկուզ Քամբրուէնի դէմ...:



ՆՈՐ ԶԵԼԱՆՏԱ

Նոր Զելանտայի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Աւստրալիոյ դէմ, 1922ին եւ յաղթած է 3-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է Ֆիճիի դէմ, 1981ին, 13-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Աւստրալիայէն, 1936ին, 10-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է մէկ անգամ՝ 1982ին: Կատարած է երեք մրցում եւ երեքն ալ պարտուած է: Նշանակած է 2 կոլ եւ ստացած է 12 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Իվան Վիսելիչ՝ 65 անգամ, իսկ խումբին կոլ-սքորրին է Վոկան Քուվենի՝ 28 կոլով: Ներկայիս Նոր Զելանտայի ազգային խումբին մարզիչն է Ռիքի Հերպրթ:

Նոր Զելանտայի մոնտիալի առաջին մասնակցութիւնը 1982ին այնքան ալ դրական չէր եղած: Իսկ այդ թուականներն ի վեր շատ բան չէ փոխուած անոր ֆուլթայրի մակարդակէն: Նոր Զելանտացարդ իր մասնակցած մրցաշարքերուն որեւէ յաղթանակ չէ արձանագրած: Նոյնիսկ բարեկամական մրցումներու պատկերը այդքան խրախուսիչ չի թուիր: Նոր Զելանտա բաւական դժուարութիւններու առջեւ պիտի գտնուի: Իր խմբակին մէջն է Իտալիա, որ պիտի պաշտպանէ իր տիտղոսը, իսկ Փարակուէյ եւ Սլովաքիա պիտի փորձեն խանգարել Իտալիան եւ անցնիլ երկրորդ հանգրուան: Այս երեքին մրցակցութեան «գոհը» պիտի ըլլայ Նոր Զելանտայի ոչ այնքան համոզիչ կազմը:



Նոր Զելանտայի մոնտիալի առաջին մասնակցութիւնը 1982ին այնքան ալ դրական չէր եղած: Իսկ այդ թուականներն ի վեր շատ բան չէ փոխուած անոր ֆուլթայրի մակարդակէն: Նոր Զելանտացարդ իր մասնակցած մրցաշարքերուն որեւէ յաղթանակ չէ արձանագրած: Նոյնիսկ բարեկամական մրցումներու պատկերը այդքան խրախուսիչ չի թուիր: Նոր Զելանտա բաւական դժուարութիւններու առջեւ պիտի գտնուի: Իր խմբակին մէջն է Իտալիա, որ պիտի պաշտպանէ իր տիտղոսը, իսկ Փարակուէյ եւ Սլովաքիա պիտի փորձեն խանգարել Իտալիան եւ անցնիլ երկրորդ հանգրուան: Այս երեքին մրցակցութեան «գոհը» պիտի ըլլայ Նոր Զելանտայի ոչ այնքան համոզիչ կազմը:

Նոր Զելանտայի մոնտիալի առաջին մասնակցութիւնը 1982ին այնքան ալ դրական չէր եղած: Իսկ այդ թուականներն ի վեր շատ բան չէ փոխուած անոր ֆուլթայրի մակարդակէն: Նոր Զելանտացարդ իր մասնակցած մրցաշարքերուն որեւէ յաղթանակ չէ արձանագրած: Նոյնիսկ բարեկամական մրցումներու պատկերը այդքան խրախուսիչ չի թուիր: Նոր Զելանտա բաւական դժուարութիւններու առջեւ պիտի գտնուի: Իր խմբակին մէջն է Իտալիա, որ պիտի պաշտպանէ իր տիտղոսը, իսկ Փարակուէյ եւ Սլովաքիա պիտի փորձեն խանգարել Իտալիան եւ անցնիլ երկրորդ հանգրուան: Այս երեքին մրցակցութեան «գոհը» պիտի ըլլայ Նոր Զելանտայի ոչ այնքան համոզիչ կազմը:

Հակառակ այս ժխտական տուեալներուն, մարզիչ Ռիքի Հերպրթ մարզական ոգիով տրամադրուած՝ կազմած է լաւ կազմ մը, որպէսզի բարձր պահէ Նոր Զելանտայի դրօշը:

Բերդապահութիւնը վրա-

տահուած է Կլէյն Մոսի (Մեյպուռն Վիքթորի): Փոխարինողներն են Մարք Փասթըն (Ուէլինկթըն Ֆենիքս) եւ Ճէյմս Պանաթին (Թիմ Ուէլինկթըն):

Յետասպահ գիծի ամէնէն փորձառու խաղացողներն են Ռայլըն Նելսըն (Պլէյքալըն), Քրիսթիան Պուքէնուք (Ռոզելար): Անոնց պիտի օգնեն Իվան Վիսելիչ (Օքլէնտ), Տէյվիտ Մուլիկան (Ուէլինկթըն Ֆենիքս), Թոմի Սմիթ (Պրէտֆորտ) եւ Սթիւնըն Օլտ (Քիլմարնոք):

Միջնապահ գիծի վրայ ամէնէն փորձառու մարզիկը Սիմոն Էլիոթն է, որ ներկայիս մաս չի կազմեր որեւէ ակումբի: Թիմ Պրատուն (Ուէլինկթըն Ֆենիքս), Ճէյմս Հէյն, Չէտ Քումպէս (Օքլէնտ) եւ Քրիս Ճէյմս (Պարնէթ) պիտի օգնեն յառաջապահներուն կոլի առիթներ ստեղծելու եւ յետասպահներուն՝ մրցակիցներու յարձակումները կասեցնելու համար:

Յառաջապահ գիծը պիտի վստահուի երիտասարդ Քրիս Ուոտի (Ուէլսթ Պրոմուիչ Ալպիոն): Երկու ալ «անգլիացիներ» Քրիս Քիլըն (Միտլըքպորթ) եւ Ռորի Ֆալոն (Փլայմութ) ջանք պիտի չինայեն կոլեր նշանակելու եւ գէթ առաջին յաղթանակը պարգեւելու իրենց ազգային խումբին:

ՄԱՌՎԱՔԻԱ

Մրվաքիոյ ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1994ին եւ 1-0 արդիւնքով յաղթած է Ա.Մ. Էմիրութիւններուն: Ամենամեծ արդիւնքով յաղթանակները արձանագրած է 2004ին, 2007ին եւ 2009ին՝ յաջորդաբար Լիւթրենշթայնի եւ Սան Մարինոյի դէմ, 7-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է 1995ին, Արժանթինէն, 5-0 արդիւնքով: 2010ին առաջին անգամ ըլլալով կը մասնակցի մոնտիալի: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկը Միրոսլաւ Քարհանն է (95 մրցում), իսկ խումբին կողմը խաղողըն է Զիլարտ Նեմէջ՝ 22 կողով: Ներկայիս ազգային խումբի մարզիչն է Միշալ Հիփ:

Նախկին Չեխոսլովաքիոյ երկու հանրապետութիւններէն մէկը՝ Սլովաքիա, Չեխ-



իոյ շուքին տակ մնայէ ետք, առաջին անգամ ըլլալով իր մասնակցութիւնը պիտի բերէ մոնտիալին: Ան գտումի մրցումներուն բաւական լաւ արդիւնքներ արձանագրեց: Առաջին հերթին գրաւեց Եւրոպայի երրորդ խմբակին առաջին դիրքը, իր ետին ձգելով Սլովենիան, իր նախկին «կէսը»՝ Չեխիան եւ Ֆուլթայոլի աշխարհին մէջ նախապէս հռչակ հանած Լեհաստանը: Սլովաքիացիք 10 մրցումներէն եօթն աւարտեցին յաղթանակով, ինչ որ բարձր ցուցանիշ մըն է եւրոպական մա-

կարդակի գտումի մրցումներ կատարող ազգային խումբի մը համար:

Մարզիչ Հիփ իր տրամադրութեան տակ ունի խաղացողներու հոյլ մը, որ մաս կազմելով օտար ակումբներու, կորիզը կը կազմէ ազգային խումբին եւ ունի բաւական լայն փորձառութիւն:

Բերդապահութիւնը պիտի վստահուի Եան Մուշայի (Լեկիա Վարչաւիա), Սթեֆան Սենքըի (Սլաւիա Փրակա) կամ Լուպոշ Քամենարի (Նանթ): Այս երեքն ալ անծանօթ, բայց վստահելի բերդապահներ են:

Յետապահ գիծին կորիզը կը կազմեն «գերմանացիներ» Ռատոսլաւ Չապալիւքը (Մայնց), Եան Տուրիչը (Հանովըր) եւ Փիթըր Փեքանիքը (Վոլպպուրկ): Այս եռեակին պիտի միանան «անգլիացիներ» Մարէք Չիսը (Ուէսթ Պրոմոութի), Մարթին Սքրթելը (Լիվրպուլ) եւ Լուպոմիր Միխայիք (Լիփ): Պաշտպանողականը պիտի ամբողջացնեն Մարթին Փեթրաս (Սեզենա) եւ Սապա Հորվաթ (Ատ Տէն Հակ):

Միջնապահ գիծին «ուղե-

ղը» Միրոսլաւ Քարհանն է (Մայնց), որ հակառակ իր տարիքին կը մնայ գործունէայ տարր մը: Անոր կողքին ներկայ են Մարէք Համսիք (Նափոլի), Զտենօ Սթրեպա (Խանթի), Միրոսլաւ Սթոք (Թվենթի), Տուսան Սվենթօ (Մալպուրկ) եւ Եան Քոզաք (Թիմիշոարա): Նշուած բոլոր մարզիկներն ալ իրենց ակումբներուն մէջ յաջողած եւ արդիւնաւէտ խաղացողներ են:

Յառաջապահ գիծի ամէնէն փորձառուն Ռոպըրթ Վիթէքն է (Անգարա): Պեշիկ-թաշի մարզիկ Յիլիփ Հոլոսքօ եւս կոլ նշանակելու պարտականութիւն ունի: Իսկ աւելի երիտասարդներ Սթանիսլաւ Սեսթաք (Պոխում) եւ Էնք Եանտրիսէք ոչինչով ետ կը մնան յարձակումները արդիւնաւորելու իմաստով:

Սլովաքիա կը գտնուի բաւական «նուրբ» խմբակի մը մէջ: Բարեբախտաբար, սլովենիացիք իրենց առաջին մրցումը պիտի կատարեն տկար նկատուած Նոր Զելանտայի դէմ: Յաղթանակ մը եւ սլովենիացիք թեւեր պիտի աւնեն: Ծիշդ է որ Փարակուէյ լաւ պատրաստուած կը մասնակցի, սակայն սլովենիացիք յամառ պայքարողներ են: Իսկ Իտալիոյ դէմ անոնք պիտի փորձեն տեղի չտալ աշխարհի ախոյեաններուն դէմ:

Մարզիչ Միշալ Հիփ ինքնավստահ կը թուի: Ան կ'ըսէ թէ իր խումբին առաքելութիւնը այս մոնտիալին ընթացքին պիտի չաւարտի Յուլիս 24ին:





ՊՐԱԶՋԻԼ

Պրագիլի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1914ին, Պոլենոս Այրէսի մէջ եւ պարտուած է Արժանթինի հաւաքակազմին՝ 3-0 արդիւնքով: Ամէնէն մեծ արդիւնքով յաղթանակը տարած է Նիքարակուայի դէմ, 1975ին, 14-0 արդիւնքով, իսկ ամէնէն ծանր պարտութիւնը կրած է Ուրուկուէյէն, 1920ին, 6-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է 18 անգամ (միակ խումբը որ ներկայ եղած է բոլոր մոնտիալներուն): Ախոյեան հանդիսացած է 5 անգամ (1958, 1962, 1970, 1994, 2002), փոխ ախոյեան՝ 2 անգամ (1950, 1998), 3րդ՝ 2 անգամ (1938, 1978), իսկ չորրորդ՝ մէկ անգամ 1974ին: Մոնտիալներու իր մասնակցութեան ընթացքին կատարած է 92 մրցում (64 յաղթանակ, 14 հաւասարութիւն, 14 պարտութիւն): Նշանակած է 201 կոլ, ստացած է 84 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկը Քաֆուէն է՝ 142 անգամ, իսկ ազգային խումբին կոլ-սքորը կը մնայ հռչակաւոր Փելէն՝ 77 կոլով: Ներկայիս Պրագիլի ազգային խումբին մարզիչն է Տունկա:

Պրագիլ ֆուտպոլի հսկան է, անկասկած, եւ ցարդ բոլոր մոնտիալներուն միշտ ներկայ եւ առաւելագոյն մրցանակները շահած կազմն է, որ այս մոնտիալին ալ կը նկատուի տխուրսին գլխաւոր թեկ-



նածուններէն:

Պրագիլիք մոնտիալի գտումի մրցումներու սկզբը նաւորութեան որոշ կադրացումներ արձանագրելէ ետք իրենք զիրենք վերագտան եւ մրցաշարքի աւարտին գրաւեցին առաջին դիրքը՝ արձանագրելով 9 յաղթանակ, 7 հաւասարութիւն եւ 2 պարտութիւն:

«Դեղինները» ծանօթ են իրենց իւրայատուկ խաղաոճով: Անոնք կարճ եւ արագ փոխանցումներով խմբային բացառիկ խաղարկութիւն ցուցադրող կազմ մըն են: Անոնք պատմութեան տուած են ֆուտպոլի առասպելական դէմքեր՝ Փելէ, Կարինչա, Վաւա, Թոսթաօ, Սոկրատէս, Ժարգինիօ, Ֆալքաօ, Ռոմարիօ, Ռոնալտօ եւ այլն: Այսօր, ճիշդ է որ չկան անցեալի նման բարձրորակ աստղեր, սակայն պրագիլիք իրենց կախարդական ոճով կը շարունակեն հմայել ֆուտպոլասէրները:

Մարզիչ Տունկա դժուարութիւն չունի ամբողջական կազմ մը յառաջացնելու: Բերդապահութեան պաշտօնը պիտի վստահուի իսպանացի Սեզարի (Ինթէր): Փոխարինողներն են Տոնի (Ա.Ս. Ռոմա) եւ Կոմէզ (Թոթենհեմ): Վերոնշեալ երեքն ալ վստահելի բերդապահներ են:

Յետասպահ դիրքը պիտի ղեկավարէ Ինթէրի յետասպահ Լուչինոն: Անոր կողքին ներկայ են Տէնի Ալվէսը (Պարսելոնա), Խուանը (Ա.Ս. Ռոմա), Մաիքոնը (Ինթէր), Լուիզանոն (Պենֆիլդ), Ճիլպերթոն (Քրուզէրոն) եւ Ալբարը (Զելաի): Մարզիչ Տունկայի ցուցմունքներուն հետեւելով անոնք իրենց բերդը անառիկ պիտի պահեն մրցակիցներու յարձակումներէն:

Միջնապահ գիծին աստղը Ռէյալ Մատրիտի Քաբան է: Ան իր վրայ պիտի կեդրոնացնէ լուսարձակները: Անոր պիտի օգնեն Ֆելիպէ Մելոն

(Եռվենթուս), Խուլիօ Պաթիաթան (Ա.Ս. Ռոմա), Էլանոն (Կալաթասարայ), Ճիլպերթօ Սիլվան (Փանաթինայքոս), Անտրսընը (Մ. Եռնայթըրը) եւ Լուքասը (Լիվըրփուլ): Ռոնալտինիօ իր փայլքը կորսնցուցած ըլլալով մարզիչը զայն նկատի չէ ունեցած: Եթէ Ռոնալտինիօ տպաւորիչ ելոյթներ ունենայ կրնայ վերստին կանչուիլ ազգային խումբ:

Պրագիլի թերի կողմը կը մնայ յառաջապահ գիծը: Ճիշդ է որ ներկայ են Ռոպինիոն (Սանթոս), Նիլմարը (Վիլլաքէյա), Լուիզ Ֆապիանոն (Սեւիլլա), Ատրիանոն (Ֆլամենկօ) եւ Ալբրաստր Փաթոն (Ա.Ս. Միլան), սակայն անոնք չունին անցեալի նման կոլի որսորդներ: Խումբը կը տառապի Ռոնալտոյի, Ռոմարիոյ կամ Քարեքայի նման կոլ-սքորներու բացակայութենէ:

Անցեալ տարի միջ-ցամաքամասային ախոյեանութեան պրագիլիք եկան յուշելու բոլորին, թէ իրենք գլխաւոր թեկնածուն են ափրիկեան մոնտիալին: Իրենց խմբակին մէջ անոնք դժուարութիւն պիտի չունենան: Անոնք միմիայն կրնան քիչ մը «յոգնիլ» փորթուգալիներուն դիմաց: Մինչ Հիւսիսային Քորէան եւ Փղոսկրեայ Ափունքը չեն մտահոգեր պրագիլիքները, որոնց «ախորժակը» առաջին հանգրուանէն ետք պիտի սկսի:

ՀԻՒՄԻՍԱՅԻՆ ՔՈՐԷԱ

Հիւսիսային Քորէա միջազգային իրաւաջին մրցումը կատարած է 1956ին, Չինաստանի դէմ եւ յաղթած է 1-0 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է 2005ին, Կուալալիպուրի դէմ, 21-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնները կրած է 1974ին, Պուլկարիայէն, 6-1 արդիւնքով եւ 1976ին, Լեհաստանէն, 5-0 արդիւնքով: Մոնտրալի մասնակցած է մէկ անգամ: Կատարած է չորս մրցում (1 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ 2 պարտութիւն): Նշանակած է 5 կոլ եւ ստացած է 9 կոլ: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Քիմ Եոնկ Հոնկ:

Հիւսիսային Քորէա երկրորդ անգամ ըլլալով պիտի մասնակցի աշխարհի ախոյեանութեան խաղերուն: Ան գտումի մրցումներուն գրա-



ւեց երկրորդ դիրքը, իր ետին ձգելով Մէնտաական Արաբիոյ եւ Իրանի նման ասիական հզօր կազմեր: Քորէացիք այս մոնտրալին ալ պիտի փորձեն իրականացնել այն ինչ որ կարողացան 44 տարիներ առաջ, երբ անոնք եղան ասիական առաջին խումբը, որ անցաւ երկրորդ հանգրուան:

Մարզիչ Հոնկի կազմը կը բաղկանայ երիտասարդ մարզիկներէ: Անոնք բոլորն ալ մաս կը կազմեն քորէական ակումբներու:

Բերդապահութիւն յանձնրւած է Ռի Միոնկ Կուլքի

(Փիոնկեանկ Սիթի): Պահետի մարզիկներու շարքին նկատի առնուած են Քիմ Միոնկ Ճիլ (Ամրոքկանկ) եւ Ճու Քուանկ Մին (Քիւնկուանչա):

Յետապահ գիծի վրայ ամէնէն փորձառու եւ գործունէայ խաղացողներն են Նամ Սոնկ Չոլ (Ապրիլ 25), Ռի Քուանկ Չոն (Ապրիլ 25), Փաք Չոլ Ճին (Ամրոքկանկ) եւ Չա Եոնկ Հիոք (Ամրոքկանկ), որոնք պաշտպանողականի կորիզը կը կազմեն: Իսկ երիտասարդ ու խոստմնայից խաղացողներ են Ռի Քուանկ Հիոք (Քիւնկուանկ) եւ Եոն Քուանկ Իք (Ամրոքկանկ):

Միջնապահ գիծը պիտի ստանձնեն Քիմ Եոնկ Ճոն (Չենկտու Պլատէս), Մոն Ին Կուլք (Ապրիլ 25), Փաք Նամ Չոլը (Ապրիլ 25), Ան Եոնկ Հաքը (Օմիա Արաիփա), Ճի Եոնկ Նամը (Ապրիլ 25), Փաք Սոն Չոլը (Ռիմեոնկսու) եւ խմբապետ Մին Եոնկ Նամը (Ամրոքկանկ): Խմբապետ Մին Եոնկ նաեւ խումբին «մտածող» մարզիկն է եւ խաղերուն ծանրութիւնը կը կեդրոնանայ իր վրայ:

Յառաջապահ գիծը պիտի առաջնորդեն «օտարական-

ներ» Եոնկ Թա Սէն (Քաւազաքի Ֆրոնթալէ) եւ Հոնկ Եոնկ Ճոն (Յ. Ք. Ռոստով): Երկու մարզիկներն ալ հակառակ իրենց երիտասարդ տարիքին, արդէն կը նկատուին վտանգաւոր յառաջապահներ եւ իրենց արագութեամբ կրնան ներկայացած առիթները լաւագոյնս օգտագործել: Չո Քուլ Սուլ եւ Ան Չոլ Հիոք (Ռիմեոնկսու) նոյնպէս յաջող գոյգ մըն են եւ կրնան ներկայանալ հիմնական կազմին հետ: Իսկ Չո Չոլ Ման (Ապրիլ 25) եւ Փաք Չոլ Մին (Ռիմեոնկսու) կըրնան նկատուի առնուել իբրեւ պահետի մարզիկներ:

Հիւսիսային Քորէա ընդհանրապէս անծանօթ կազմ մըն է ֆութպոլասէր հասարակութեան համար: Գրտնրելով 7րդ խմբակին մէջ, ան մրցակից ունի հզօր Պրագիլը, առաջնայորդ Փորթուգալը եւ փորձառու Փղոսկրեայ Ափոնը: Քորէացիք կը նկատուին այս խմբակին ամէնէն տկարը: Անոնք իրենց առաջին մրցումին պիտի գտնուին բաւական դժուար կացութեան առջեւ, երբ մրցին Պրագիլի դէմ: Յաջորդ մրցումը Փորթուգալի դէմ նոյնքան դժուար պիտի ըլլայ: Քորէացիք սպառած պիտի հասնին երրորդ մրցումին՝ ափրիկեցիներուն դէմ եւ դժուար թէ կարենան դրական արդիւնքներ ձեռք բերել:

Բոլոր տուեալները կը յուշեն, որ 25 Յունիսին պիտի աւարտի Հիւսիսային Քորէայի այս ողիսականը:



ՓՂՈՍԿՐԵԱՅ ԱՓՈՒՆՔ

Փ

ղոսկրեայ Ափուլենքի ազգային խումբը միջազգային իր

առաջին մրցումը կատարած է Տահոմէի դէմ, 1960ին եւ յաղթած է 3-2 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակներ արձանագրած է Մալիի, Պոթցուանայի, Մատակաւարի եւ Նիկերի դէմ՝ 6-0 արդիւնքով, իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Ղանայէն (1971ին)՝ 6-2 եւ Մալիէն (1974ին)՝ 5-1 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է մէկ անգամ՝ 2006ին եւ առաջին հանգրուանէն դուրս մնացած է: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Տիտիէ Զոքորա՝ 78 անգամ, իսկ լաւագոյն կուսքորրըն է Տիտիէ



Այս խաղացողները կրնան իրենց տիրապետութեան տակ առնել դաշտին կեդրոնը եւ առիթ չտալ մրցակից կազմերուն, որպէսզի յարձակումներ կազմակերպեն:

Կոլ նշանակելու հիմնական պարտականութիւնը կ'իյնայ Տիտիէ Տրոկպայի (Զելսի) վրայ: Ան Զելսիի եւ ազգային խումբին աստղն է: Ան իր կողքին ունի Սալոմոն Քալուն (Զելսի), Կերվինիոն (Լիլ), Արունա Քոնէն (Սելիլլա), Պոնաւանթիւր Քալուն (Հիրենվին) եւ Արունա Տինտիանէն (Փորթցմուլթ): Այս մարզիկները իրենց ակումբներուն յաջողութեան մէջ մեծ դեր ունին: Ազգային խումբին հետ ալ անոնք կը ցուցադրեն փայլուն խաղ:

Մաս կազմելով եօթներորդ խմբակին Փղոսկրեայ Ափուլենք դժուար առաքելութիւն մը ունի: Պրագիլի եւ Փորթուգալի նման հսկաներու հետ ճակատելով, եւ զանց առնելով Հարաւային Քորէայի անակնկալը, ան պիտի փորձէ գրաւել խմբակին առաջին երկու դիրքերէն մէկը: Ընդդէմ որ առաջին ակնարկով դժուար կը թուի փղոսկրեացիներուն այս նուաճումը, սակայն ճանչնալով անոնց մարզիկներուն անհատական կարողութիւնները եւ ֆուլթայի անկանխատեսելիութիւնը, անոնք կրնան իրագործել նոյնիսկ դժուար իրագործելին:

Տրոկպա՝ 43 կողով: Ազգային խումբին մարզիչն է Սվէն-Կորան Էրիքսըն:

Փղոսկրեայ Ափուլենք 2006ին երբ առաջին անգամ մասնակցեցաւ մոնտիալի, շատեր նոյնիսկ անոր աշխարհագրական դիրքին ծանօթ չէին: Ընդդէմ որ անոնք մեծ յաջողութիւններու չհասան, սակայն տպաւորեցին հանդիսատեսները, եւ այս տարի վստահաբար աւելի մեծ ակնկարծիւններով անոնք կը մեկնին իրենց դրացի երկիրը: Զտուծի մրցումները աւարտելէ ետք, մարզիչ Վահիտ Հալիսոճիչ փոխարինուեցաւ փորձառու Կորան Էրիքսընով, որ ծանր պատասխանատուութիւն մը ունի իր ուսերուն:

Էրիքսըն իր տրամադրութեան տակ ունի մեծ թիւով խաղացողներ, որոնք մաս կազմելով եւրոպական ակումբներու՝ կրնան մեծ անակնկալներ ստեղծել:

Բերդապահներ Պուպա-

բար Պէրի (Լոքերէն), Իպրահիմ Քոնէ (Պուլտնյը) եւ Պատրա Ալի Սանկարէ (Շարլըրուա) ճիշդ է որ անծանօթ անուններ են, սակայն կը նրկատուին լաւ բերդապահներ:

Յետսպահ գիծը կազմուած է Ֆիլիքապէս տոկուն եւ արդէն մեծ փորձառութիւն ունեցող մարզիկներէ. Էմանուէլ Էպուէլ (Արսենալ), Քոլո Թուրէ (Մ. Սիթի), Արթիւր Պոքա (Շթուլթկարթ), Սիբաթիէն (Վալենսիէն) եւ Կի Տեմէլ (Համպուրկ): Այս խաղացողները փնտրուած մարզիկներ են իրենց ակումբներուն մէջ եւ ազգային խումբին հետ ի վիճակի են լաւագոյն արդիւնքները արձանագրելու:

Միջնապահ գիծը պիտի դեկավարեն Եայա Թուրէն (Պարսելոնա), Տիտիէ Զոքորան, Ռոմարիչը (Սելիլլա), Եափի Եոփոն (Եանկ Պոյզ), Քանկա Աբայէն (Լանս) եւ Ժան-Ժազ Կոսոն (Մոնպը):



ՓՈՐԹՈՒԳԱԼ

Փորթուգալի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Սպանիոյ դէմ, 1921ին եւ պարտուած է 3-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակներ արձանագրած է 1994ին եւ 1999ին Լիխթենշթայնի դէմ՝ 8-0 արդիւնքով, եւ 2003ին Քուէյթի դէմ՝ 8-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Անգլիայէն, 1947ին, 10-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է չորս անգամ եւ կատարած է 19 մրցում (11 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ 7 պարտութիւն): Նշանակած է 32 կոլ եւ ստացած է 21 կոր: 1966ին գրաւած է երրորդ դիրքը, իսկ 2006ին՝ չորրորդ դիրքը: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Լուիս Ֆիլո (127 անգամ), իսկ խումբին կոլ-սքորրըն է Փաուլէթա՝ 47

կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Քարլոս Քէյրոզ:

Փորթուգալի ֆուտպոլը իր առաջին զարթոնքը կ'ապրի 1960ական թուականներուն, երբ այդ օրերու աստղերէն էօզեպիօ կը նկատուի աշխարհի լաւագոյն խաղացողներէն մէկը: Այդ սերունդը 1966ին Անգլիոյ մէջ կը հանդիսանայ երրորդ, որմէ ետք փորթուգալեան ֆուտպոլը միջազգային գետնի վրայ կը հեռանայ մրցակցութեան դաշտէն:

2000ի սկիզբները Փորթուգալի ֆուտպոլը դարձեալ լուսարձակները կը սկսի կեդրոնացնել իր վրայ: Այդ օրերուն Ֆիլոյի, Քուէթոյի, Մանիշէի, Ռուի Քոսթայի, Սիմաոյի նման խաղացողներով Փորթուգալ կը վերադառնայ մրցելու «մեծ»երուն հետ: 2004ին իրենց դաշտին վրայ անոնք կը կորսնցնեն Եւրոպայի բաժակը, աւարտականին զիջելով մրցաշար-

քի անակնկալ կազմին՝ Յունաստանին:

2006ի մոնտիալին անոնք անզիջող պայքարով կը յաջողին դուրս ձգել երիտասարդ Հոլանտան եւ փորձառու Անգլիան: Կիսաւարտականին անոնք ոչ շատ արդար պարտութիւն մը կը կրեն Ֆրանսայէն: Վերջապէս, պարտուելով կազմակերպիչ Գերմանիայէն, կը գրաւեն երրորդ դիրքը:

Այս յաջողութիւնները կը պատկանին սերունդի մը, որուն մաս կազմող շարք մը մարզիկներ այսօր հեռացած են արդէն արհեստավարժ ֆուտպոլէն: Բնականաբար, այս յաջողութիւններուն հիմնական բանալիներէն էր նաեւ մարզիչ Սքոլարի, որ նոյնպէս հեռացած է Փորթուգալի ազգային խումբէն:

Փորթուգալ այսօր կը պարզէ անորոշ վիճակ մը: Զտուամի մրցումներուն անոնք դժուարութեան առջեւ գլուխը կը կրեն իրենց խմբակին երկրորդ դիրքը եւ մասնակցեցան Փլէյ-օֆի մրցումին եւ դժուարութեամբ կրցան դուրս ձգել Պոսնիոյ կազմը:

Մարզիչ Քէյրոզ իր տրամադրութեան տակ ունի բաւական լաւ եւ փորձառու խաղացողներ: Բերդապահ էտուարտօ (Փրակա, Փորթուգալ) հաստատ է իր դիրքին վրայ: Յետսպահ գիծին սիրտը կը մնայ Չելսիի փորձառու Քարվալիոն եւ իր խմբակից Փաուլօ Ֆերէյրան: Այս զոյգին պիտի օժանդա-

կեն Փեիէ (Ռէալ Մատրիտ), Պոսինկուա (Չելսի), Պրունօ Ալվէս (Փորթօ), Միկէլ (Վալենսիա): Պահեստի մարզիկներէն յիշենք Քոսթա (Փորթօ), Մենտէզ (Ռէյնօլդ) եւ Զէ Քասթրօ (Տեփորթիլօ): Այս խօսքով Փորթուգալ յուսադրիչ յետսպահ գիծ մը ունի:

Միջնապահ գիծի վրայ Տեքօ (Չելսի) եւ Թիակօ (Եուվենթուս) շարժիչ ուժն են: Երկուքն ալ աշխատասէր ու յամառօրէն պայքարող մարզիկներ են: Տուտա (Մալակա), Մանիշէ (Քէօլն) եւ Էլիսու (Լացիօ) կրնան ամբողջացնել միջնապահ գիծը: Հաւանաբար մարզիչ Քէյրոզի համար ամէնէն մտահոգիչը կը մնայ այս օգակին ամբողջացումը:

2008ի աշխարհի լաւագոյն խաղացողը՝ Քրիսթիանօ Ռոնալտօ ներկայ է յառաջապահ գիծին վրայ: Անոր կողքին է Մ. Եոննայթրտի Նանին: Սիմաօ կրնայ իրրեւ փոխարինող ներկայանալ վերջին վայրկեաններուն եւ իր ճշգրիտ փոխանցումներով մրցակիցին հաշիւները խանգարել: Յառաջապահ գիծին կոլեր նշանակելու եւ յաղթանակներ ապահովելու մէջ իրենց բաժինը կրնան ունենալ փորձառու Նոնիօ Կոմէզ (Պենֆիլթա) եւ Տէնի (Չենիթ): Վերջինը միջազգային գետնի վրայ անծանօթ անուն մըն է:

Փորթուգալ մոնտիալի իր առաջին մրցումը պիտի կատարէ ափրիկեան զօրաւոր կազմերէն

Փզոսկրեայ (Շար.ը՝ էջ 38)





ՄՊԱՆԻԱ

Սպանիոյ ազգային խումբը միջազգային իր առաջին մրցումը կատարած է Դանիոյ դէմ, 1920ին եւ յաղթած է 1-0 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է Պուլկարիոյ դէմ, 1933ին, 13-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնները կրած է 1928ին եւ 1931ին, յաջորդաբար Իտալիայէն եւ Անգլիայէն՝ 7-1 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է 12 անգամ: Կատարած է 49 մրցում (22 յաղթանակ, 12 հաւասարութիւն եւ 15 պարտութիւն): Նշանակած է 80 կոլ եւ ստացած է 57 կոլ: 1950ին գրաւած է չորրորդ դիրքը: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրած է Անտոնի Զուպիգարեթա (126 անգամ), իսկ խումբին կոլ-սքորըրն է Ռաուլ Կոնզալէս՝ 44 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Վիլենիթէ Տէլ Պոսթէ:

2008ի Եւրոպայի ախոյեանութեան տիրոջին տիրանալէ ետք, սպանացիք այս մոնտիալին կը մասնակցին առաջին անգամ զայն նուաճելու ակնկալութեամբ:

Սպանիա մոնտիալի հասաւ գրաւելով իր խմբակին առաջին դիրքը: Իր կատարած գոտումի տասը մրցումներն ալ աւարտեց յաղթանակով: Նշանակեց 28 կոլ եւ ստացաւ 5 կոլ: Իսկ վերջին տարիներուն անոնք 35 մրցում անպարտելի մնացին եւ



արձանագրեցին յաջորդական 15 յաղթանակներ (մրցցանիշ):

Սպանիոյ այս յաջողութիւններուն «ճարտարապետը» մարզիչ Լուի Արակոնէսն էր, որ Եւրոպայի ախոյեանութեան տիրանալէ ետք, անբացատրելի պայմաններու տակ փոխարինուեցաւ Տէլ Պոսթէով: Այս վերջինը նոյնպէս փորձառու եւ ծանօթ մարզիչ մըն է:

Բնականաբար, Տէլ Պոսթէի կը մնար շարունակել իր նախորդին աշխատանքը: Ան իր տրամադրութեան տակ ունի լաւագոյն կազմակերպւած, փորձառու եւ երիտասարդ կազմ մը, որ կրնայ նոյն յաջողութիւնները արձանագրել տարբեր մրցաշարքերու:

Իկէր Բագիաս (Ռ. Մատրիա) կը մնայ հիմնական կազմին վստահելի եւ փորձառու բերդապահ: Անոր բացակայութեան Փեիէ Ռէյնա (Լիվրպոլ) կրնայ լաւա-

գոյն ձեւով անոր բացը գոցել:

Յետսպանացի գիծին եւ ընդհանրապէս ազգային խումբին սիրտն ու հոգին հանդիսացող մարզիկը, անկասկած, յետսպանացի Փուլյոն է (Պարսելոնա): Ամբողջ մրցումի ընթացքին վազվզող ու ընկերներուն օգնող եւ խրախուսող այս մարզիկը Սպանիոյ ազգային խումբին խորհրդանիշն է: Անոր կողքին է Ռէյալ Մատրիաի Սերժիո Ռամոսը, որ բաւական կարծր խաղացող մըն է: Յետսպանացի գիծը կրնան ամբողջացնել Պարսելոնայի Ժեռար Փիքէն, Վալենսիայի Քարլոս Մաչենան, Ռէյալ Մատրիաի Ռաուլ Ալպիոյն ու Ալվարո Արպելոան եւ մետասաներորդ պահուն Աթլետիքո Մատրիաի փորձառու բաց «ծերացած» Խուանիթոն:

Միջնապահ գիծին վրայ սպանացիք ոչ մէկ դժուարութիւն ունին: Անոնք ունին բազմաթիւ փորձառու եւ

բարձր մակարդակի խաղացողներ: Պարսելոնայի ստեղծագործ գոյգը՝ Զաւի եւ Անտրէս Ինիէսթա պատրաստ են կոլերու առիթներ ստեղծելու եւ նշանակելու: Անոնց կողքին է Արսենալի երիտասարդ, բայց փորձառու Սէսք Ֆապրեկասը, որ թէ՛ իր ակումբին եւ թէ՛ ազգային խումբին մէջ ինքզինք հաստատած է: Ֆապրեկաս թէ՛ պաշտպանող եւ թէ՛ նշանակող միջնապահ մըն է: Ռէյալ Մատրիաի Խաւի Ալոնսոն նոյնպէս կրնայ ամբողջացնել միջնապահ գիծը: Վալենսիայի երիտասարդ միջնապահ Խուան Մաթա եւս օրըստօրէ ինքզինք կը փաստէ: Նոյնն է պարագան Պարսելոնայի Սերժիո Պուսթէի: Իսկ Վալենսիայի Տաւրո Սիլվան եւ Սելիլլայի Խէսիւ Նաւասը մարզիչ Տէլ Պոսթէի համար լաւագոյն փոխարինողներ կը հանդիսանան:

Յառաջապահ գիծը պիտի բաղկանայ Ֆեռնանտո Թորէս (Լիվրպոլ) եւ Տաւրո Վիլլայէ: Անոնք կը մնան իտէյալական գոյգ մը որեւէ խումբի համար: Երկու յառաջապահներն ալ ունին կոլ նշանակելու բացառիկ յատկութիւն եւ լաւագոյն կը հասկըցունին միջնապահներուն հետ: Անոնց բացակայութիւնը կրնան գոցել Ալվարո Նեկրետոն (Սելիլլա), Ֆեռնանտո Լորենթէն (Աթլետիքո Պիլյաո) եւ Տաւրո Կիզան (Ֆեներպահչէ):

(Շար.ը՝ էջ 39)

ԶՈՒՒՑԵՐԻԱ

Զուգեցերիոյ ազգային խումբը միջազգային իր առաջին մրցումը կատարած է 1905ին, Ֆրանսայի դէմ եւ պարտուած է 1-0 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակը արձանագրած է Լիթվանիոյ դէմ, 1924ին, 9-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Հունգարիայէն, 1911ին, 9-0 արդիւնքով: Մոնտիալի մասնակցած է ութը անգամ եւ կատարած է 26 մրցում (8 յաղթանակ, 5 հաւասարութիւն եւ 13 պարտութիւն): Նշանակած է 37 կոլ եւ ստացած է 51 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկն է Հայնց Հերման (117 անգամ), իսկ խումբին կոլ-սքորրըն է Ալեքսանտր Ֆրէյ 40 կոլով: Ներկայիս ազգային խումբին մարզիչն է Օթմար Հիցֆիլտ:

Զուգեցերիական ֆութպոլը միշտ ալ շուքի մէջ մնացած է եւ անոր ակումբները մեծ յաջողութիւններու չեն

հասած եւրոպական մակարդակի վրայ: Զուգեցերիացիք չունին նաեւ ֆութպոլի աստղեր, որոնց անունները կարելի ըլլայ երբեմն-երբեմն յիշել: Իսկ ազգային խումբը մոնտիալներու իր մասնակցութեան ընթացքին յաւազոյն պարագային կրցած է անցնիլ երկրորդ հանգրուան: Ամէնէն զրական արդիւնքը գուցեցերիացիք իրագործեցին 2006ի մոնտիալին, երբ առաջին հանգրուանին յաջողեցան գրաւել իրենց խմբակին առաջին դիրքը՝ գերազանցելով հօր Ֆրանսան:

Հարաւային Ափրիկէի մոնտիալի գտումի մրցումներուն, Զուգեցերիա կրցաւ յաղթահարել Յունաստանի, Լաթվիոյ եւ Իսրայէլի նման կազմեր եւ գրաւեց պարագլուխի դիրքը: Իր կատարած 10 մրցումներուն, Զուգեցերիա յաղթեց վեցը, հաւասարեցաւ 3 մրցում եւ կրեց մէկ պարտութիւն, նշանակելով 18 կոլ եւ ստանալով 8 կոլ:

2010ի մոնտիալին գուցեցերիացիք կը գտնուին բաւական դժուար խմբակի մը մէջ:

Սպանացիք գլխաւոր թեկնածուն են այս խմբակին, իսկ Չիլի եւ Հոնտուրաս լուրջ մրցակիցներ են:

Փորձառու մարզիչ Հիցֆիլտ իր տրամադրութեան տակ ունի բաւական ատակ խաղացողներ: Զուգեցերիացիք նաեւ այս մոնտիալի ամէնէն երիտասարդ կազմերէն մէկն են: Օտար ակումբներու մաս կազմող իրենց խաղացողներով անոնք ի վիճակի են անգամ մը եւս անուագն երկրորդ հանգրուան անցնելու:

Բերդապահութեան համար պիտի մրցին Տիէկօ Պենակիթօ (Վոլսպուրկ) եւ Էլտին Եաքուփօվիչ (Լոքոմոթիւ Մոսկուա):

Յետապահ գիծին կորիզը կը կազմեն Սթեֆան Լիչրաթայնրը (Լագիօ), Ռեթօ Յիկլոր (Սամտորիա), Ֆիլիփ Սանտերոս, Եոհան Զուրու (Արսենալ), Սթիւ Վոն Պերկըն (Հերթա Պերլին) եւ Փաթրիք Միլլըր (Մոնաքօ): Նկատելի է որ տեղական կազմերէն ոչ մէկ խաղացող ներառուած է ազգային խումբի պաշտպանողականին մէջ:

Միջնապահ գիծին վրայ բաւական գործունեայ են Թրանքիօ Պարնեթան (Պ. Լեւերքուզըն), Եոհան Վոնյանթէնը (Յիլրիխ), Մարքօ Փատայինոն (Սամտորիա), Կելսըն Ֆեռնանտէզը (Մէնթիթին), Վալոն Պեհրամին (Ուէթ Համ) եւ Ալպերթօ Ռեկազոնին (Եանկ Պոյզ):

Յառաջապահ գիծի ամէնէն փորձառու մարզիկը կը մնայ Պլէյս Նքուֆոն (Թիվեթէ): Այս վերջինը ազգային խումբի ամէնէն «ծեր»

մարզիկն է: Անոր օգնականները կրնան ըլլայ Ալեքսանտր Ֆրէյ եւ Մարքօ Սթրելլըր (Պազէլ) եւ Էրոն Տերտիօք (Պայէր Լեւերքուզըն): Դժբախտաբար, գուցեցերիացիք չունին աչքառու յառաջապահ մը, որ իբրեւ խումբի կոլ-սքորրը ներկայանայ եւ իր ներկայութեամբ կարենայ մտահոգել մրցակից կազմերու յետապահները: Բնականաբար, մարզիչ Օթմար Հիցֆիլտ կը գիտակցի այս տկարութեան եւ կոլ նշանակելու պարտականութիւնը չկեղորոնացնէ միմիայն յառաջապահ գիծի խաղացողներուն վրայ: Այս իմաստով Փատայինօ եւ Պարնեթա «օգնութեան» ձեռք պիտի երկարեն յառաջապահ իրենց ընկերներուն, որպէսզի մրցակից կազմերու բերդերը անառիկ չմնան:

Զուգեցերիացիք իրենց առաջին մրցումը պիտի կատարեն 16 Յունիսին, Եւրոպայի ախոյեան Սպանիոյ դէմ: Յաջորդ երկու մրցումներուն, յաջորդաբար Հոնտուրասի եւ Չիլիի դէմ, գուցեցերիացիք պէտք չէ սխալին, այլապէս անոնք տուն դարձի ճամբան կը բռնեն: Չիլիցիք ծանօթ են իբրեւ յամառ պայքարողներ եւ կարծր խաղացողներ: Իսկ Հոնտուրաս, որ քիչ մը անծանօթ կազմ մըն է, 1982ին իր ստեղծած անակնկալը կրնայ նորէն ստեղծել եւ անսխորթ կացութիւններու առջեւ դնել մրցակիցները: Իսկ գուցեցերիացիներուն կը մնայ իրենց ժամացոյցներուն նման անսխալական ըլլալ դաշտին վրայ:



ՀՈՆՏՈՒՐԱՍ

Հոնտուրասի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է 1921-ին, Կոլաթեմալայի դէմ եւ պարտուած է 10-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակ արձանագրած է Նիքարակոլայի դէմ՝ 13-0 արդիւնքով (1946ին), իսկ ամենածանր պարտութիւնը կրած է Կոլաթեմալայէն, իր առաջին մրցումին: Մոնտիալի մասնակցած է մէկ անգամ՝ 1982ին, արձանագրելով երկու հասակարութիւն եւ մէկ պարտութիւն: Նշանակած է 2 կոլ եւ ստացած է 3 կոլ: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամներ կրող մարզիկը խումբին ներկայի խմբապետն է՝ Ամատո Կեւարա (120 անգամ), իսկ խումբին կոլ-սքորըն է Քարլոս



րէն փորձառու Ամատո Կեւարա (Մոթակոլա), Տանիյո Թուրսիոս եւ Ռամոն Նունէզ (Օլիմփիա) կրնան անհրաժեշտութեան պարագային դաշտ ներկայանալ եւ ամբողջացնել կազմը:

Յառաջապահ գիծի ամենէն փորձառուն եւ յոյսի աղբիւրը Տաւիտ Սուազոն է (Ճեսովա): Անոր պիտի վրատահուի կոլեր նշանակելու պարտականութիւնը: Անոր կրնան օժանդակել Ուոլթըր Մարթինէզ (Մարաթոն), Ճորճի Ուէլքամ (Մոթակոլա) եւ Քարլոս Քոսթիլի (Յ.Ք. Վոսլի):

Փայոն՝ 57 կոլով: Ներկայիս Հոնտուրասի մարզիչն է Ռէյնալտո Ռուէտա:

Հոնտուրաս 2րդ անգամ ըլլալով կը մասնակցի մոնտիալի: Ան գտումի մրցումներուն գրաւեց երրորդ դիրքը, կոլ-էվըրէյճով գերազանցելով Քոսթա Ռիքան: Անոնք 10 մրցումներէն յաղթեցին չինգը, պարտուեցան չորս մրցում եւ հաւասարեցան մէկ մրցում:

Նախորդ մասնակցութիւնը եղած էր հետաքրքրական: Գտնուելով երոպացիներու մէջ, հոնտուրասցիք յաջողած էին առաջին երկու մրցումները Սպանիոյ եւ Հիւսիսային Իրլանտայի դէմ հաւասարութեամբ աւարտել: Երրորդ մրցումը, որ նախկին Եռակուսյալիոյ դէմ էր, հոնտուրասցիք տեղի տուին վերջին երկու վայրկեանին:

Այս տարի, 28 տարուան բացակայութենէ ետք, անոնք կը վերադառնան: Նոէլ Վա-

լատարէս եւ Տենիս Էսքոպէր (Օլիմփիա) եւ Ռիքարտո Քանալէս (Մոթակոլա) պիտի պաշտպանեն Հոնտուրասի բերդը: Հոնտուրասի բերդապահները նկատուած են իրենց դիրքին վրայ լաւ բերդապահներ:

Յետսապահ գիծը պիտի ղեկավարեն «եւրոպացիներ» Վիլթոր Պեռնանտէզ (Անտըրլէխթ) եւ Մայնոր Ֆիկերոա (Ուիկըն): Անոնց կողքին յետսապահ գիծը պիտի ամբողջացնեն Էմիլիո Իզակիրէ (Մոթակոլա), Էրիք Նորալէս (Մարաթոն), Օսքար Կարսիա (Օլիմփիա) եւ Օսման Չաւէզ (Փլաթէնս):

Միջնապահ գիծին վրայ ծանօթ մարզիկ է Թոթենհեմի Ուիլսոն Փայասիոսը, ինչպէս նաեւ Ուիկընի Հէնտրի Թոմասը: «Իտալացիներ» էտկար Ալվարէզ (Պարի) եւ խուլիո Սեզար Տը Լէոն (Թորինո) պիտի ամբողջացնեն կեդրոնի «պաշտպանութիւնը»: Տեղացի մարզիկնե-



ՉԻԼԻ

Չիլիի ազգային խումբը իր առաջին մրցումը կատարած է Պուէնոս Այրեսի մէջ եւ պարտուած է Արժանթինի հաւաքականէն՝ 3-1 արդիւնքով: Ամենամեծ արդիւնքով յաղթանակներ արձանագրած է 1979ին եւ 1997ին, յաջորդաբար Վենեզուելայի եւ Հայաստանի դէմ, 7-0 արդիւնքով: Ամենածանր պարտութիւնը կրած է Պրագիլէն, 1959ին, 7-0 արդիւնքով: Մոնտիալներու մասնակցած է 7 անգամ եւ կատարած է 25 մրցում (7 յաղթանակ, 6 հաւասարութիւն, 12 պարտութիւն): Նշանակած է 27 կոլ, ստացած է 40 կոլ: 1962ին գրաւած է 3րդ դիրքը: Ազգային խումբին շապիկը առաւելագոյն անգամ կրած է Լէոնէլ Սանչէզ՝ 84 անգամ, իսկ խումբին կոլ-սքորըն է Մարսելո Սալաս՝ 37 կոլով: Ներկայիս ազգային խումբին

մարզիչն է Մարսելո Պիելսա:

Չիլիի ազգային խումբը գտումի մրցումներուն արձանագրեց աննախընթաց յաջողութիւն: Հարաւային Ամերիկայի գօտիէն ներս, Արժանթինի, Ուրուկուէյի, Փարակուէյի նման կազմերու ներկայութեան, ան յաջողեցաւ գրաւել 2րդ դիրքը: 18 մրցումներու ընթացքին չիլիցիք յաղթեցին տասը մրցում, հաւասարեցան երեքին եւ պարտուեցան հինգ մրցում: Նշանակեցին 32 կոլ եւ ստացան 22 կոլ:

Մարզիչ Պիելսա յաջողած է ստեղծել ներդաշնակ կազմ մը, որ հիմնականին մէջ կը բաղկանայ «օտար» մարզիկներէ, որոնց միացած են նորեկ տեղացիներ:

Քլաուտիօ Պրաւօ (Ռոտտիէտա) պիտի պաշտպանէ Չիլիի բերդը: Անոր կրնան փոխարինել Միկէլ Փինթօ (Իւնիվերսիտատ Տը Չիլի) եւ Քրիսթաֆըր Թոսելլի (Իւնիվերսիտատ Քաթոլիքա):

Յետապահ գիծը պիտի բաղկանայ Փալյօ Քանթարէսէ (Փառք), Արթուրօ Վիտայէ (Պ. Լեւերքուզըն), Կէրի Մետէյէ (Պոքա Ճիւնիորզ), Կոնզալօ Եարայէ (Ուէսթ Պրոմուիչ Ալպին) եւ Հանս Մարթինէսէ (Իւնիվերսիտատ Քաթոլիքա): Պէտք է արձանագրել, որ Չիլիի յետապահները բոլորն ալ երիտասարդ են:

Միջնապահները բաւական փորձառութիւն ունին խաղին դեկը ձեռք առնելու: Խորիսէ Վալտիփա (Ալ Այն), Քլաուտիօ Մալտոնատօ եւ Կոնզալօ Ֆիերրօ (Ֆլամենկօ), Մաթիաս Ֆեռնանտէզ (Սիորթինի Լիգայոն), Ռոտրիկօ Թելլօ (Պեշիկթաշ) եւ Ռոտրիկօ Միլյար (Քոլօ-Քոլօ) նոյնպէս երիտասարդ են, բայց մաս կազմելով օտար ակումբներու, ի վիճակի են յետապահ եւ յառաջապահ գիծերուն օղակը հանդիսանալու: Փաստը այն է, որ գտումի մրցումներուն միջնապահ գիծը իր վրայ դրուած յոյսերը իրականացուց:

Յառաջապահ գիծը կազմուած է քիչ մը անծանօթ եւ երիտասարդ մարզիկներէ: Չկան Չամորանոյի կամ Մալասի նման յայտնի կոլ-սքորըրներ: Բայց հակառակ այս իրողութեան, Չիլիի ազգային խումբը գտումի մրցումներուն Պրագիլէն ետք ամէնէն շատ կոլ նշանակող կազմը հանդիսացաւ: Կոլեր նշանակելու պարտականութիւնը պիտի տրուի Ալեքսիս Սանչէզի (Իւտինիզէ), Յապիան



Օրելանայի (Խերէզ), Ումպերթէ Սուազոյի (Մարակոսա), էտուարտօ Վարկասի (Իւնիվերսիտատ Տը Չիլի) եւ էսթեփան Փարետէսի (Քոլօ-Քոլօ):

Չիլի մաս կազմելով ութերորդ խմբակին, մոնտիալի իր առաջին մրցումը պիտի կատարէ Հոնտուրասի դէմ: Հոնտուրաս անծանօթ կազմ մըն է, սակայն կրնայ անախորժ անակնկալի մատնել չիլիցիները: Չուիցերիոյ դէմ մրցումը պիտի ըլլայ ամէնէն կարեւորը: Պարտութիւն մը ծանր հետեւանքներ պիտի ունենայ: Վերջին մրցումը Սպանիոյ դէմ չիլիցիներուն համար պիտի ըլլայ փորձաքար մը:

Չիլիցիք ծանօթ են իրենց կոշտ խաղարկութեամբ, բայց եւ այնպէս, անոնց մօտ միշտ նկատելի է մարտունակ ոգին: Իրենց խմբակին մէջ չիլիցիք յաջողութեան հասնելու համար պէտք ունին իրենց մարտունակ ոգիին, առանց դիմելու աւելորդ կարծր խաղարկութեան:



ԴԱՆԻԱ

Շարունակուած՝ 23րդ էջն

Դանիա մաս կազմելով հինգերորդ խմբակին իրեն մրցակից ունի Հոլանտան, Քամերունը եւ Ճափոնը: Հոլանտայի կողքին, ան կր նրկատուի գլխաւոր թեկնածուն անցնելու երկրորդ հանգրուան: Սակայն, պէտք է յիշել, որ ափրիկեցիք իրենց ցամաքամասին վրայ աւելի ինքնավստահ մրցումներ պիտի կատարեն եւ քամերունցիք պիտի փորձեն օգտուիլ այս առաւելութենէն: Ճա-

փոն այս խմբակին ամէնէն տկար կազմը կը նկատուի եւ ղեկուար թէ կարենայ եւրոպացիներուն հաշիւները խանգարել: Իսկ Հոլանտայի ղէմ մրցումները միշտ ալ եղած են հետաքրքրական եւ կոլերով հարուստ: Դանիացիք նախորդ մոնտիալներուն միշտ ալ յաջողած են անցիլ երկրորդ հանգրուան եւ պիտի փորձեն իրենց «աւանդութիւնը» շարունակել:



ՈՒՐՈՒԿՈՒԷՅ

Շարունակուած՝ 8րդ էջն



նին մէջ: Մանաւանդ որ ան կը գտնուի բաւական զըժլար խմբակի մը մէջ: Յունիս 11ին ուրուկուէյցիք իրենց առաջին մրցումը պիտի կատարեն Ֆրանսայի դէմ: Այս մէկը առիթ մըն է Ֆրանսացիներուն որ լուծեն 2002ի իրենց վրէժը: Երկրորդ մրցումը Հարաւային Ափրիկէի դէմ պիտի ըլլայ՝ նոյնքան ղեժուար: Իսկ երրորդ մրցումին, Յունիս 22ին, անոնք պիտի մրցին լա-

պատրաստուած Մեքսիքայի դէմ: Բնականաբար, ուրուկուէյցիք կը փափաքին որ Յունիս 22ի մրցումը վերջինը չըլլայ այս մոնտիալին համար: Անոնք կը փափաքին իրենց ազգային խումբը տեսնել անցեալի փառքերու վերադարձի ճամբուն վրայ: Սակայն Ուրուկուէյի ֆութպոլը այդ մէկը չի խոստանար իր իրապաշտ համակիրներուն... :

ՓՈՐԹՈՒԳԱԼ

Շարունակուած՝ 33րդ էջն

Ափունքին դէմ: Մարզիչ Քէյրոզ կը գիտակցի, թէ առաջին մրցումը ճակատագրական է իր կազմին համար: Նուագագոյն սխալ մը եւ անոնք արդէն կը վտանգեն իրենց մասնակցութիւնը յաջորդ հանգրուանին: Նոյնիսկ եթէ յաջողին յաղթանակ արձանագրել իրենց երկրորդ մրցակիցին՝ Հարաւային Քորէայի դէմ, ապա

խմբակին վերջին մրցումը պիտի կատարեն Պրագիլի դէմ: Այս մրցումը պիտի դիտուի իբրեւ Պրագիլի եւ «Եւրոպայի Պրագիլ»ի միջեւ ճակատում մը: Քանի մը տարի առաջ իրենց գեղեցիկ եւ յաջող խաղարկութեան համար փորթուգացիք արժանացան այդ տիտղոսին, արդեօք այս մոնտիալին պիտի յաջողին պահել զայն:



ՄՊԱՆԻԱ

Շարունակուած՝ 34րդ էջէն



Սպանացիք լաւապէս պիտի պատրաստուին մոնտիալին: Հաւանաբար իրենց պատմութեան ընթացքին լաւագոյն կազմը ունին այսօր եւ առիթը ներկայացած է, որ անոնք իրագործում մը կատարեն մոնտիալի պատմութեան մէջ: Մարզիչ Տէլ Պոսքէ կը դիտակցի իր պատասխանատուութեան ծանրութեան: Ան իր տրամադրութեան տակ ունի աշխարհի լաւագոյն խումբերէն մէկը: Եթէ կարողանայ միջնապահ գիծին կարողականութիւնը ճիշդ ձեւով գործի դնել, ինչպէս կատարեց իր նախորդը, ապա մոնտիալի բաժակը

այդքան ալ հեռու չըլլար սպանացիներէն: Սպանացիք կը դիտակցին նաեւ, որ այս առիթը կրնայ չնեղկայանալ չորս տարի ետք:

Մաս կազմելով ութերորդ խմբակին, սպանացիք մրցակից ունին Չիլին, Հոնտուրաւը եւ Զուիցերիան: Սպանացիք պէտք չէ դժուարութիւն ունենան երկրորդ հանգրուան անցնելու: Զուիցերիացիք կը ներկայացնեն դասական Ֆութպոլ մը եւ դժուար թէ կարողանան տոկալ սպանացիներուն դիմաց: Չիլի այնքան ալ փայլուն կազմ չունի: Սպանացիք հին վրէժ մը ունին Հոնտուրասէն, երբ

28 տարի առաջ Սպանիոյ մէջ տեղի ունեցող մոնտիալի առաջին հանգրուանին, անոնք դժուարութեամբ կարողացած են հաւասարութիւն մը ապահովել:

Ֆութպոլասէր հասարակութիւնը պիտի սպասէ տեսնելու, թէ սպանացիք արդեօք ի վերջոյ պիտի յաջողին նաեւ մոնտիալի մը ընթացքին նուաճում կատարել:



- Full of Charme Hotel, New Construction, French Architecture, International Standards, 100 m from the Republic Square and 15 minutes from the Yerevan International Airport.
- 44 Rooms and 3 Suites with all comforts, all climate controled, minibar, shower or bathroom with private WC, hairdryer. Satellite TV, international direct dial phone. Internet & Email access.
- Individualized and personal service, 24 hour reception and room service
- Bar



Feel at home, away from home...

Reservations Yerevan
32-38, Hanrabedoutian Street,
Yerevan 375010, Armenia
Tel 374 10 54 60 60 • Fax 374 10 54 60 50
sales@europohotel.am

Studio/CKEY 2005-FA05

ԻՏԱՂԻԱ

Շաբուհակուած՝ 26րդ էջէն

Իտալիոյ յառաջապահ գիծը եւս կը տառապի փայլուն խաղացողի պակասէ: Ծիլարտինո, Իաքինթա կամ Տի Նաթալի ներկայ են, սակայն անոնք այն չեն ինչ որ կը պահանջուի Իտալիոյ յառաջապահներէն: Հոս միակ յուսադրիչը Վիարէալի երիտասարդ յառաջապահ Ճիուզեփէ Ռոսիի ներկայութիւնն է: Քսաներկու տարեկան այս մարզիկը արդէն 15 անգամ կրած է ազգային խումբին շապիկը եւ թէ՛ իր ահումբին եւ թէ՛ ազգային խումբին հետ տպաւորիչ մրցումներ կ'ուենայ: Վստահաբար, Իտալի

իոյ համակիրները մեծ յոյսեր կ'ապած են անոր: Հակառակ այս դժուար վիճակին իտալացիք յուսահատ չեն: Անոնք մեծ յոյսեր կ'ապած են փորձառու մարզիչ Լիփփի: Բոլորը դիտեն, որ Լիփփի դժուար ու ծանր պայմաններու մէջ խումբը վերականգնող մարզիչ է: Անոր խաղաոճը հիմնուած է զօրաւոր միջնապահ գիծի վրայ, որ ամբողջ 90 վայրկեան ներկայ պիտի ըլլայ դաշտին չորս կողմը: Իտալիոյ միջնապահները այդ մէկը առայժմ չեն խոստանար: Կը մնայ որ Լիփփի կարողա-

նայ իր ոճը պարտադրել: Մոնտիալի առաջին հանգրուանին Իտալիոյ մրցակիցներն են Փարակուէյ, Սլովաքիա եւ Նոր Զելանտա: Դատելով իր պատմութենէն եւ մրցակիցներուն մակարդակէն իտալացիք պէտք չէ դժուարութիւն ունենան Ահանգրուանին: Սակայն Լիփփի եթէ չկարենայ անհրաժեշտ փոփոխութիւններ կատարել խումբէն ներս, իտալացիք կրնան յաջորդ հանգրուաններուն կանուխ հրաժեշտ տալ: Մանաւանդ որ պատմութիւնը ցոյց կու տայ, թէ իտալացիք իւրաքանչիւր

յաջող մրցաշարքէ ետք ձախողութիւն արձանագրած են: Ոչ ոք պիտի ուզէ որ Աքաուտրա Ազուրան (երկնային կապոյտները) կանուխ մեկնին տուն, որովհետեւ բոլորն ալ կ'ընդունին որ իտալացիք գեղեցիկ ֆութպոլ կը ներկայացանեն կլոր գնդակի երկրպագուներուն:

with the complements of

Restaurant Al-Mayass

THE FIFA WORLD CUP 1930 - 2006

	I	II	III	IV	V	VI	VII	VIII	IX	X	XI	XII	XIII	XIV	XV	XVI	XVII	XVIII	XIX	Total		
	1930	1934	1938	1950	1954	1958	1962	1966	1970	1974	1978	1982	1986	1990	1994	1998	2002	2006	2010			
	URUGUAY	ITALY	FRANCE	BRAZIL	SWITZ	SWEDEN	CHILE	ENGLAND	MEXICO	GERMANY	ARGENTINA	SPAIN	MEXICO	ITALY	USA	FRANCE	KOR. JAP	GERMANY	S. AFRICA			
	13	16	15	13	16	16	16	16	16	16	16	24	24	24	24	32	32	32	32	361		
URUGUAY	WIN			WIN	SF		R1	QF	SF	R1			R2	R2			R1			10	URUGUAY	
ARGENTINA		R1				R1	R1	QF			WIN	QF	WIN	R2			QF	R1	QF	14	ARGENTINA	
UNITED STATES		SF		R1										R1	R2		R1		R1	6	UNITED STATES	
YUGOSLAVIA (SERBIA/MONT)				R1		QF	QF	SF									R2		R1	10	YUGOSLAVIA (SERBIA/MONT)	
CHILE	R1						SF		R1								R2			7	CHILE	
FRANCE	R1	R1	QF	WD	R1	SF			R1		SF	SF				WIN	R1	WIN		12	FRANCE	
BRAZIL	R1	R1	SF	WIN	QF	WIN	WIN	R1	WIN	SF	SF	QF	QF	R2	WIN	WIN	WIN	QF		18	BRAZIL	
ROMANIA	R1	R1							R1					R2			R2		QF	7	ROMANIA	
PARAGUAY	R1			R1		R1							R2				R2		R1	7	PARAGUAY	
MEXICO	R1			R1	R1	R1	R1	R1	QF		R1		QF				R2	R2	R2	13	MEXICO	
BOLIVIA	R1			R1											R1					3	BOLIVIA	
PERU	R1								QF		QF	R1								4	PERU	
BELGIUM	R1	R1	R1		R1				R1		QF	SF	R2	R2		R1	R2			11	BELGIUM	
ITALY		WIN	WIN	R1	R1		R1	R1	WIN	R1	SF	WIN	R2	SF	WIN	QF	R2	WIN		16	ITALY	
CZECHOSLOVAKIA (CZ REP)		R1	QF		R1	R1	WIN		R1		R1	QF							R1	9	CZECHOSLOVAKIA (CZ REP)	
GERMANY (WEST 1950-98)		SF	R1		WIN	SF	QF	WIN	SF	WIN	QF	WIN	R1	WIN	QF	QF	WIN	SF		16	GERMANY (WEST 1950-98)	
AUSTRIA		SF	WD		SF	R1											R1			7	AUSTRIA	
SWEDEN		QF	SF	WIN		WIN			R1	QF	R1						R1		R2	11	SWEDEN	
SWITZERLAND		QF	QF	R1	QF		R1	R1									R2		R2	8	SWITZERLAND	
HUNGARY		QF	WIN		WIN		QF	QF			R1	R1	R1							9	HUNGARY	
SPAIN		QF		WIN			R1	R1			R1	QF	QF				R2		R2	12	SPAIN	
NETHERLANDS		R1	R1							WIN	WIN			R2	QF	SF			R2	8	NETHERLANDS	
EGYPT		R1												R1						2	EGYPT	
CUBA				QF																1	CUBA	
DUTCH EAST INDIES				R1																1	DUTCH EAST INDIES	
NORWAY				R1											R1	R2				3	NORWAY	
POLAND				R1													R1	R1		7	POLAND	
ENGLAND	DNE	DNE	DNE	R1	QF	R1	QF	WIN	QF				QF	QF	SF		R2	QF	QF	12	ENGLAND	
INDIA				WD																0	INDIA	
PORTUGAL				WD				SF						R1					SF	4	PORTUGAL	
TURKEY				WD															SF	2	TURKEY	
SCOTLAND	DNE	DNE	DNE	WD	R1	R1					R1	R1	R1	R1			R1			8	SCOTLAND	
SOUTH KOREA				WD	R1									R1	R1	R1	R1	SF	R1	7	SOUTH KOREA	
WALES	DNE	DNE	DNE			QF														1	WALES	
NORTHERN IRELAND	DNE	DNE	DNE			QF								R1						3	NORTHERN IRELAND	
U.S.S.R. / RUSSIA						QF	QF	SF	QF				QF	R2	R1	R1			R1	9	U.S.S.R. / RUSSIA	
COLOMBIA							R1							R2	R2	R1	R1			4	COLOMBIA	
BULGARIA							R1	R1	R1	R1				R2		R1	R1			7	BULGARIA	
NORTH KOREA								QF												1	NORTH KOREA	
EL SALVADOR									R1				R1							2	EL SALVADOR	
ISRAEL									R1											1	ISRAEL	
MOROCCO									R1				R2			R1	R1			4	MOROCCO	
EAST GERMANY										QF											1	EAST GERMANY
AUSTRALIA										R1									R2	2	AUSTRALIA	
ZAIRE										R1										1	ZAIRE	
HAITI										R1										1	HAITI	
TUNISIA											R1				R1	R1	R1			4	TUNISIA	
IRAN											R2				R1	R1	R1			3	IRAN	
CAMEROON												R1		QF	R1	R1	R1			5	CAMEROON	
ALGERIA													R1							2	ALGERIA	
KUWAIT																				1	KUWAIT	
HONDURAS																				1	HONDURAS	
NEW ZEALAND																				1	NEW ZEALAND	
DENMARK														R2		QF	R2			3	DENMARK	
CANADA														R1						1	CANADA	
IRAQ														R1						1	IRAQ	
IRELAND															QF	R2		R2		3	IRELAND	
COSTA RICA															R2		R1	R1		3	COSTA RICA	
UNITED ARAB EMIRATES															R1					1	UNITED ARAB EMIRATES	
SAUDI ARABIA															R2	R1	R1	R1		4	SAUDI ARABIA	
NIGERIA															R2	R2	R1			3	NIGERIA	
GREECE															R1					1	GREECE	
SOUTH AFRICA																	R1	R1		2	SOUTH AFRICA	
JAPAN															R1	R2	R1			3	JAPAN	
JAMAICA															R1					1	JAMAICA	
CROATIA															SF	R1	R1			3	CROATIA	
SENEGAL																QF				1	SENEGAL	
SLOVENIA																R1				1	SLOVENIA	
CHINA																R1				1	CHINA	
EQUADOR																	R1	R2		2	EQUADOR	
ANGOLA																		R1		1	ANGOLA	
GHANA																		R2		1	GHANA	
IVORY COAST																		R1		1	IVORY COAST	
TOGO																		R1		1	TOGO	
TRINIDAD & TOBAGO																		R1		1	TRINIDAD & TOBAGO	
URUBARE																		QF		1	URUBARE	



